

Հրատարակություն Թրքահայ Շևուցչաց Միութեան

3016 U. U. S. b. U. U.

B U B L E Q U E S T I O N

ՎԱՐԱԿԱՆԱԿԱՐԱՐ ԱԽՈՒԹՑԻՉՆԵՐՈՒՄ

ပုဂ္ဂန်များ

1968

Oju: Sumpuni



371
3-84

Հրատարակութիւն Թրբահայ Ռւսուցչաց Միութեան

ՅՈՒՆԱՍՏԱՆ

Ի Ս Թ Ա Ն Պ Ո Ւ Լ Ա Հ Ա Ց

ՎԱՍՏԱԿԱԻՈՐ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐՈՒ

ՀԱՅ

Խարամպուն

1 9 6 8

Օյս Տպարան



ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ԽՕՍՔԸ

Այս հատորը, որուն պատրաստութեան նախաձեռնութիւնը Ռւսուցաց Միութեան կը պատկանի իսկ նիւթական հոգի՝ Ռւսուցաց Հիմնարկին, հրատարակուած է Խմբագրական եւ Կազմակերպիչ Մարմնիս կողմէ իրրեւ յուշամատեալը բոլոր այն ուսուցչուհիներուն եւ ուսուցիչներուն որոնք չուրջ կէ դարձ ի վեր կը ծառայեն Հայ կրթական դրժին:

Հրապարակալին այն հանդիսութեան հետ որ պիտի կազմակերպուի, այս հատորը, գրաւականը կը կազմէ այն յարգանքին եւ երախտադիմութեան զոր այս համայնքը կը տաձէ իր վաստակաւոր կրթական մշակներուն հանդէպ:

Հասորին պատրաստութեան մէջ, Խմբագրական Մարմնո՞ւ կանխելու համար ամէն կարգի վրիսանք կամ թերութիւն, մէկնեցաւ կարգ մը սկզբունքներէ:

Այդ հենան վրայ, տեղական մահուլին միջոցաւ պաշտօնապէս կոչ մը հրատարակուցաւ եւ ծանրացուցաւ, թէ քառասութիւնն կամ աւելի տարիներ Հայ կրթական դրժին ծառայող ուսուցչուհիներուն եւ ուսուցչներուն, ինչպէս նաև երեսուն տարի գործնապէս ուսուցչագործելէ վերջ որեւէ պատճառով առաջքիցն հեռացողներուն, յիշատակութեան համար ձեռնարկուած է յուշամատեալի մը պատրաստութեան եւ այս նպատակով շահագրգոռուղներէն կը խնդրուի իրենց ինքնաղիք կենսագրութիւնը:

Ընդունուած պատասխաններու գասաւորումէն վերջ, առանձին զիմումներ եղան նաև անօնց որոնք ինքնարերարոր չին ընթաց տուած մեր կոչին:

Որքան ալ համեստ ըլլայ տարրութիւնը, յայտնի են նման ձեռնարկի մը մանը գժուարութիւնները:

Ոմանք յիշողութեան վրիսանքով շիրցան ճշգրտոքէն յիշել կարգ մը թուականներ. շիրցան յիշել օրինակ, թէ որն է իրենց ուսուցչական ասպարէզ մուտքի ճշգրիփ ճշգրիփ թուականը:

Այդ պատճառով, մենք որ նպաստակայարմար նկատեր էինք գրքին դասսարումը ընել ըստ ենթակային ուսուցչական ասպարէզ մուտքի թուականին, ստիպուեցանք ընդդրիկ ծննդեան տարիի համաձայն գտաւորումը:

Ոմանք շատ հակիմ է, ուրիշներ՝ շատ մանրամատն եւ տարածուն տեղեկութիւններ տուին մեզի:

Հուսանկարներու հարցն ալ իր դժուարութիւնները ունեցաւ :

Փափաքիլ էր անշուշտ, մեր կրթական մշակներու կենդանագիրները ունենալ իրենց արթինութիւնը վաստակի յուսապասակով զարգարուն՝ ներկայ վիճակին մէջ : Հասկնայի պատճառներով անկարելի եղաւ այս եւ բաւականացնք անով որ արուեցաւ մէկի, կամ կրցանք ձեռք թրել :

Ամբագրական Մարմինս, պահելու համար հստորին առարկայականութիւնը, չանաց ամփոփել ինքնակնասպարականները անոնց մէջին առնելով Հականը և թողով զւու անձնականը և խորհրդածականը, առանց սակարգի ստուգերու ենթակային զորութիւնութիւնն հանգրաւաները, որքան որքան :

Այս յուշամասնանը վկասութիւնն է այս վաստակին զոր թերած են, կիսատարեան զատարակական փառագի շօզչոզուն, մեր կրթական մշակները : Ասկէ զատ յաւակնութիւնն մը չունի թէկւ բայց յատակյին թիրեւ գառայ լոյսի նշյլ մը այն պրոգրամին համար որ պիտի ուղէ թրքահայ կրթական կեանքին լիսականար պատմութիւնը զրել : Այս հետականութիւնը, մխայլ մէկ անգամ, թոյլ առւինք միզ չեղիլ մեր ուղեղիքէն, երբ զանուեցանք կրթական զործիւի մը անհանատեսի վկարութիւններուն առնիւ : Հանրապետութեան առաջին տարիներուն թրքահայ կրթական կեանքին մէջ, իստու շահեկան անցքերու մասին նկատելով անոնց ընդհանուր և պատմովան շահեկանութիւնը : Նոյն շնորհմանը, փաքք չափերով, ըրած ենք նաև քանի մը ուրիշ զէմքերու կենսապարակներուն պարունակած ծանօթութիւններէն եւ վկայութիւններէն օգտուելով :

Ամբագրական Մարմինս իր սրագին ծափողջոյնը կը թէրէ վաստակուութեանը ու ուսուցիչներուն՝ համայնքային այս յարգանքի առաջանակութիւնը, մինչ ուղենք յետազարծ ահնարիկ մը նետել մեր զատարակալուսուցիններուն անհանացած սերունդի անծոռանալի շարքին եւ անոր երկարադրման ար կարգուած է այն հոյլով զոր պատի ունինք հանրութեան ներկայացնել ար հստորիա :

ՈՒՍՈՒՅՑԶԱՅ ՄԻՈՒԹԵԱՆ ԱՆՈՒՆՈՎ,

Ուսուցիչը աւանդապահն է իր ցեղին մշակոյթին :

Ինքն է որ կը փոխանցէ զայն նորահաս սերունդներուն, անոնց ներշնչուով սրբազն այդ Աւանդին հանդիպ ուր եւ զորգութանք :

Ինքն է որ կ'ապահովէ մշակոյթի մը զայսանման անհրաժեշտ թափք, զայն առնելով անցեալէն և փոխանցելով ներկային ու ապագային :

Ուսուցիչը եւ զատարակակի այս զատական բնորոշումը կը շեշտուի մանաւածքը : Համար որ ամենագուարին եւ անյոյս պայմաններու մէջ խկ, նորիութիւնի եւ անձնուրացութեամբ ջանացած է ու կը ջանայ արժանի ըլլալ ինքն իրեն ևր կը կոչումին : Որովհետեւ Հայ ուսուցիչը ընդացարելի անշահանգրութիւն մը ցուցարերուն է միշտ ամէն անզամ որ գտնուած է ասպարէջի պարտագանենքներու առնւել :

Ահճամար օրինակներով կարելի է զարդարել մեր այս վկայութիւնը, եթէ ուղենք յետազարծ ահնարիկ մը նետել մեր զատարակալուսուցիններուն անհանացած սերունդի անծոռանալի շարքին եւ անոր երկարադրման ար կարգուած է այն հոյլով զոր պատի ունինք հանրութեան ներկայացնել ար հստորիա :

Մատարուկան Զարթօնքի եւ անոր յանրոգու ցընանի իրաւաս սերունդներուն ձեռնառուներն են Անոնք որ Զարթօնքի ասոյր ամենը ամբողջ կէս զար փոխանցած են յետապարագմէնն մը ուժոյն սերունդ, միշտ վասակով առնամի կը երանքին համար մը ար լարուած, ինքնազործ ընդհանութեամբ մը անցնոմէջ կ'ընթանալ :

Չենք անդառապանար մեր հնչառութեան կամ մեր սրտի զարկերուն, մինչեւ որ անհանունթիւնն մը կամ կասում մը ըլլալ հոն : Իոյնն է մեր կրթական զործին համար ալ որ լարուած, ինքնազործ միքնանիւնութեամբ մը անցնոմէջ կ'ընթանալ :

Միայն լուրջ տագնապներ, որոնք պահ մը կ'առկախն անոր անչըռուկ զնացքը կամ կը սպառնան կասեցնել զայն, Հազիւ կ'արթնցնեն մեր Հայ համայնքը իր թմբիրէն :

Այս առնիւ ալ, չունի մը որտցաւ կոչէ, պարագայական միջոցառումներ, որոնք աւելի շատ ախտանշները աննշմար կը գարձնեն քանի թէ կը բնաֆնէնն մահը, և զարդար համատարած անտարբերութիւն :

Վերամուտէ վերամուտ խրառու մը՝ վարժարաններու եւ ուսուցիչներու շուրջ եւ չուուի կրթական կեանքին հոյլովը կը զայնայ անդառապի և մոոցաւած :

Աւուուցաց Միութիւնս, որ ի պաշտօնէ պէտք է խթան մը զառնայ այս ակամայ լճացուին, միւս միջոցներ կ'որոնէ վարժարանին և ուսուցին հանդէայ հանրային հետաքրանքինը վառ պահելու տննաց արժանի յարգանքը մատուցանելու համար :

Քառասունը ինք եւ աւելի տարինք անընդհատ կրթական գործին ծառայու մէք վաստակաւոր ուսուցիչներուն համար՝ իրեւ յուշամատ- էան, ծօնուած այս հասորը մէք վիրողիւալ միասմին արդիւնքն է :

Կ'ուզենք որ կարելի ամէն Հայ անկիւն մը արամագրէ՝ իր մուքին մէջ, այս այէնքն եւ վաստակաւոր կրթական մակներուն համար : Ամէն Հայ անձնայ այս բոլոր գէմքերը որոնք կէս զարէ ի վեր զաս- տիարակութիւն եւ ուսում են չամրած՝ իր մօր սերունդին, իր չօր սե- րունդին, իր եղրօն ու քրոջ եւ ի՞ր իսկ սերունդին :

Կ'ուզենք որ Հայ ընթեցուը անզրագունաց, թէ այս հոյլ մը նը- ւիրեանքն եւ իրեւ ինկերին նախորդներու ու խառնմալից յաջորդներն են որ անհատական չափերով բաց կը պահեն մէք վարժարանները զա- նոնք ապրեցնելով Սեպոսպի շունչով :

Կ'ուզենք որ ամէն Հայ սիրէ զիրենք եւ իրենցմով՝ մէք կրթական գործ :

Այս նպատակով կազմակերպած ենք նաև յարգանքի երեկոյ մը՝ իր- բեւ պանծացումը նոյն այդ կրթական զործին, որոն այժմուն ներկայա- ցուցիչներն են այս վաստակաւոր գէմքերը որոնք յիշուած են այս Հա- տորին մէջ :

Այդ զամանուաւ յարգանքի մէք այս հանդիսութիւնն ալ կը զառնայ դրուափն ու վաստանութիւնը այս մեծ եւ անձնուէր զործունէու- թեան դր կը ցուցաբերէ Հայ Աւուուցութիւնը՝ անկախարար մասնաւո- րուններէ :

Այսպէսով կ'ուզենք պարզէլ, թէ Հաւաքական յորելեան մը չէ այս, որով եւ, արդեւը մը չի կազմէր այն յորելինական հանդիսութիւններուն համար որոնք յիսուային վասիանելի է որ կազմակերպուին յուշամատ- էանին մաս կազմող գէմքերին իրաքանչիրին՝ իրենց աշակերտներուն, Թաղային մարդիններուն կամ համակիրներուն կողմէ, որոնց անկ է ար- դէն այդ համելի պարականութիւնը :

Մէնք իրենց կը մաղթենք գերեկոր եւ բեղուն կեանք եւ կը փա- փաքինք որ Սիութեան յևասկայ վարիչները, Հանդրուան առ Հանդըր- ւան, շարունակեն հրատակակային յարգանքի եւ զնահատութեան այս կարգի հանդիսութիւնները՝ նաև առանձին յուշամատներով յաէր- ժացնելով նաև մտքի մշակներուն կրթական դործունէութիւնը՝ իմբո- վին :

Միութեան Վարչութիւնը, Աւուուցաց Հիմնարկին նիւթական ա- ջակցութեամբ, վերոյիշեալ վաստակաւոր ուսուցիչներուն համար պատ- րասած է արգէն սոկեայ փար յուշանուէրներ, որոնք իրենց հանդէու

մէր անկերապահ յարգանքին թանձրացեալ արաւայտութիւնը թող ըլ- լան :

Այս առթիւ հաճելի պարտականութիւն մը կը համարենք չնորհաւու- րել Ամբագրական եւ Կաղմակերպիչ Յանձնախումբը որ անքան նուի- րումայ հարազատորէն մարդին տուաւ Վարչութեանս մատածումին՝ կաղ- մէլով այս ներկայանալի հասորը որ լաւագոյն աստղձը կրնայ զառնալ ապագայ պատմազրին համար :

Ցարգանք՝ մէք վաստակաւոր կրթական մշակներուն եւ համրոյ՝ իրենց ալեփառ ճակատներուն :

Վարչութիւն Ուսուցաց Միութեան

թերութիւնը եւ արհամարհանքը դժբախտարար յայտնապէս զգալի եղած
են :

ՄՇԱԿԻ ԱՐԺԱՆԻ Է ԻՐ ՎԱՐՉԳԻՒՆ

Աւրախութեամբ իմացանք թրքաշայ Ռւսուցչաց Միութեան Վար-
չութենէն, թէ ձրագրուած է յատուկ Հանդէսով մեծարել ու զնահատել
նախ մէր այն վաստակաւոր ուսուցիչները, որոնք 45 կամ աւելի տարի-
ներէ ի վեր կը շարունակեն ծառայել մէր կրթական զործին մէջ, ինչպէս
նաև անոնք որոնք առնուազն ՅՈ կամ աւելի տարիներ զատարակիչ-
կան զործունէութենէ յետոյ ներկայի քաչուած են ուսուցչական աս-
պարէցն :

Գոյեւի ձեռնարկ մըն է այս, որոն մնեց եւս սիրով կը բերենց մէր
օրհնութիւնը եւ զնահատանանքի խօսքը :

Ազնուագյն ասպարէցներն մէկն է ուսուցչութիւնը : Հայրտկան ու
մայրտկան Հանգամանքներուն Համագօր եւ Համանման կոչում մըն է
այն : Ուսուցիչը ձնողի է աշակերտին իմացական կենաքին և սընուցա-
նողի է գիտութեան եւ կրթութեան կաթով : Ստոյդ է թէ ներկային, ժա-
մանակներու պարտապահներն ներքեւ, տակաւ առ տակաւ կը փոխուին
ուսուցչի եւ աշակերտի փոխարարեարութիւնները, այնուհետեւ ան-
խուափելի պիտի մնան, ուզդակի կամ անուղղակի կերպով, ուսուցչին
վճառական գերը սերունդներ կերտեցն ու նույրական եւ նոյնիքն պա-
տասխանառու զործին մէջ, յատկապէս նախակրթարուններու եւ երկ-
րորդական վարժարաններու մէջ : Հետեւարոր ազգերու ազագան զեռ
մտամբ մը պիտի շարունակէ կախում ունենալ իրենց ուսուցիչներէն :
Այս իսկ պատճառով ուսուցչինները պիտի շարունակեն կազմէլ հաւաքա-
կանութեան ամէնէն կարեւոր տարիներն մէկը, եւ ժամանակակից ու ա-
պակայ սերունդներ իրենց երախութիւն կամ զատապարտութեան տար-
կան պիտի զարմանք զանոնք համաձայն պատզներուն այն սերունդնե-
րուն, որոնք ատէ են իրենց շունչն տակ : Մէր Ասկեղաը, որուն այն-
քան մնեծ երախութիւն կը պարտի մէր մշկութե, արդինք է Երկու մնեծ ու-
սուցիչներու : Արժաւը իր քառորդ զարու յարու վերելքը եւ ծաղկումը
կը պարտի Օրմաններն եւ Դուռեանի, որոնք վարդապահ ըլլալով Հան-
գերձ վարժապեսներ էին բառին Հեղինակաւոր առումով : 19րդ զարու
վերջին քառորդին եւ 20րդ զարու առաջին քառորդի մնեց զադարական
ժամանականութիւնը շատ բան կը պարտի իր իտէախոս եւ անձնագրը
մնե ուսուցչեանուն : Արդեօք ներկայ Համաշխարհային ուսուցչութեան
անհանգամութեան եւ խոսվացյու հելլայններուն մէջ զեր չէ ունեցած
ժամանակակից ուսուցչութիւնը, որոն մնեծ մասին մէջ Հաւատքի պա-
կասը՝ եւ բարյուկան զարաւոր սկզբունքներու Հանդէպ յանափակ

Ազնուական ասպարէց մը ըլլալուն իսկ պատճառով զիւրին ու թեթեւ
կոչում մը չէ ուսուցչութիւնը : Կը կարօտի տարիներու տքնաւան կրր-
թանքի եւ նախապատրաստական յուրջ աշխատանքի : Ասարտէցի մէջ
մտնելէ յետոյ ալ կը պահանջէ պատասխանառութեան մշտակրկայ
եւ մշտանորդ զիստակցութիւն : Պատասխական ամպիսնի վրայ իրմէ
կ'ակնկալուի նաև Հեղինակութիւն, որ կը ծնի վերև յիշաւած պատաս-
խանառութեան զիստակցութեան եւ ամրարուած գիտական պաշարի
հմտութեան գուգառուումէն : Աշարեսի հնա իր յարաքերթեան մէջ
կը ֆնտացի համրեսութեան եւ Հասկազուութեան ողին, ինչպէս նաև
զուարթախուութիւն ըստած աղ-պազպեզը . ու մանաւանկ՝ ամանայն յա-
նողութեանց արժամար կազմով սէրը : Բնաւթիւնը շատ հազորագէտօքէն
կու տայ այս բոլորը իրեւ ընաւոր չարշներ զասախարակի մը . ամէն
մէկ ուսուցիչ ինք է որ կը կերտէ զանոնք տարիներու աշխատանքով եւ
կիրարկութեամբ, կազմելու համար անոնցմով իր ուսուցչական անձնա-
ւորութիւնը :

Միստ մաշեցնող, շունչ եւ հոգի հատցնող ասպարէց մըն է ուսուց-
չութիւնը, ըլլայ Փելիքսէտկան ըլլայ բարյական մարզերուն մէջ : Աչ մէկ
ասպարէցի ծառացող կը բաշխուի այնքան լայնօրին և ասամօրին որ-
քան ուսուցչութիւնը . կը բաշխուի ան ճարպի պէտ՝ մշտական շողարձա-
կումով : Մէր մնարանի ատարկայ ուսուցիչները արզարեւ տարինե-
րոյ բաշխուած միտքեր եւ սրտեր են . բաժանուելոյ զումարուած եւ
բազմապատկուած են : Վասնդի ամէն մէկ աշակերտ որ անցած է իր զա-
սախուած զրասկաններուն առնեւէն մասնիկ մը կը պարտանաէլ իր ու-
սուցիչն : այս իրորութիւնը ինքնին իրարու ընանիք եւ մուերիօն կը
դարձն ուսուցիչը եւ աշակերտը : Իւ տարիներ գիշ բան կը պակսեցնեն
այդ մասեական կապէն . ընդհակապակը կը հասուցնեն զայ :

Ուսուցչաց Միութիւնը երկ կը ձեռնարկէ մեծարանքի մը Հանդի-
թեան, իրականին մէջ կը զորէն յանուն ամբողջ մէր Համայնքին .
լոկ նախամեծնողի գերը կը կատարէ ան եւ թարգմանը կը Հանդիանայ
մէր ժառուուրզի զացուումներուն : Ստոյդ է, Եղած են ժամանակներ եւ
զանուած են իրենց պաշտօնին պահանջէն պակաս կշողոյ ժատակարար
մարմիններու անդամներ, որոնք մնալարիէ կեցուածք ունեցած են ի-
րենց կատուու կը թական անին մշտակերու Հանդէպ . սախայն այլիւ
միանդամներմէտ պատուութեան անցած պէտք է նկատենք նման մե-
ղադրիք մտարդուութիւնները : Փոխուած է այլևս մէր ժողովրդին
վերաբերուունքը իր ուսուցչական կապէն Հանդէպ . այլևս զործնակա-
նացն ամէն զիտակից Հայու և յատկապէ ամէն զիտակից մտակա-
րար մարմին մէջ Հաստատ զետիք տանք է որքան Աւետարանական նոյն-
քան բանական եւ արդար սկզբունքը : «Արժանի է մշակը իր վարժէցն» :

Մեր հերկայ եկեղեցական վարչութիւններէն անոնք որ ի վիճակի են, կոչառատին իրենց բարոյական զնահատանքին ընկերացնել նաև նիւթական արդար վարժառութիւն իրենց կրթական կազմին համար: Ու եթէ կարդ մը տեղեր անկարելի կ'ըլլայ այդ ընել, մենք վստահ ենք, որ անձնիր ուսուցիչներ զայն կը վերագրեն նիւթական իրական անկարողութեան, ու երրեք⁸ շկամութեան: Ամէնքս ալ զիտենք թէ կարդ մը եկեղեցիներու ամբողջ վարչական մեջենան կը զործէ զեկոթէ զոյացնելու համար վարժարանի պիտօնէն, որուն կարեւորագոյն բաժինը կը կազմէ, արդարապէս, ուսուցչաց թոշակներու:

Ուսուցչաց հանդէպ մեր զնահատանքի մէջ փոփոխութիւններէն մէկն ալ այն է, որ այսեւ չենք սպասեր որ սպասի իւղը կեանքին վաստակաւոր ուսուցչին, որդէսզի մեր մեծարանքը արտայայտենք անոր անշնչացեալ մարտնի վրայ կամ զերեզմանին չաւրջ: Այլ կը մեծարենք վաստակաւոր անոր ի հեան եսած առան: Ուսուցչաց Միութեան ձեռնարկ փաստերէն մէկն է այս փաստաւած մտահույթեան:

Համամարդկային է համ եւ համոյք զդալ անկեղծ յարգանքին եւ սիրայիր զնահատանքին: Մեր համայնքը այդ է որ կ'ուզէ պատճառել մեր մեծարեալ եւ վաստակաւոր վարժապետներուն Ուսուցչաց Միութեան ձեռնարկով: Կ'ուզենք որ մեր սիրեցեալ ուսուցիչները զիտնան, թէ մեր ժողովուրդի բոլոր դիտակից եւ առողջ զանգուածին մէջ մէշտ վաս է յարգանքի զգացումը յատիսակէն իր արժանաւոր եւ անձնիր կրթական մշակներու հանդէպ, առանց մէջ կարենալ արտայայտելու զայն շողշողուն բառերով կամ մեծարանքի հանդէպ մը:

Այս առիթով մեր համայնքի զնահատանքի արտայայտութեաց վրայ կ'աւելցնենք մեր օրհնութեան կիրքը: Աստուածային օրհնութիւն կը հայցինք մեր բոլոր վաստակաւոր ուսուցիչներու վրայ եւ կը մաղթենք որ երկար եւ անսպաս ըլլայ իրենց շունչը, շարունակելու համար սփռն շողերը զիտութեան լոյրին եւ կրթութեան շնորհն՝ իրենց ինամքին յանձնուած մեր մատաղ սերունդին վրայ:

Ազօթարար

Շնորհ Արքեպիսկոպոս
Պատրիարք Հայոց Թիւրքիոյ



ԱՐԱ.ՔՍԻՒ ԲՐԱՅԻ
ՔԻՒԶԻՒՎԱՅՏԱԼԻ

Մասձ է Խսթանապուր՝ 1882ին:

Ծրչանաւարտ է Գէղճեան Մայր Վարժարանէ 1901ին՝ Հ. Խօճասարեանի տեօրէնութեան չըջանին: Նոյն տարին ուսուցիչ կը կոչուի նոյն վարժարանի մանկազարտէզի բաժնին, ուրկէ երկու տարի յետոյ ուսուցչ պատասխ կը ստանձնէ նախակրթարանի բաժնին մէջ՝ ամբողջ տասներկու տարի:

Եկտոյ երկու տարի ալ կը պաշտօնավարէ Ենիկարուի Ազգ. Վարժարանին մէջ:

Ա. Աշխարհամարտի չըջանին, չորս տարուան համար, կը բաժնուի ուսուցչական պաշտօնէն ուրկէ վերջ, 1920ին, կրկին կը վերադառնայ ուսուցչական ասպարէզ եւ կը պաշտօնավարէ հասեան Վարժարանի մէջ՝ Աւետիք Մերուպեանի եւ ապա Հերմինէ Գալուստեանի տնօրինութեան օրով:

1961էն ի վեր հանդստեան կոչուած է:



ԶԱՐՈՒՀԻ ԳԱԼՈՒՍՏԵԱՆ

Մնած է 1883ին՝ Խոթանպուլ:

Իր ուսուցչական տառարելը կը սկսի Գառարդիւղի Արամեան Վարժարանի մանկազարտէցի բաժնին մէջ։ Երեք տարի վերջ, Ա. Բնդէ. Պատմազմէի պատմառու, մինչև 1919 թուականը ընդհատում մը կ'ունենայ։

1919էն մինչև 1967 թուականը, իրեւ ուսուցիչ եւ տնօրին, կը պաշտօնավարէ Խոթանպուլի շարք մը թագային վարժարաններուն մէջ, ինչպէս Երից Մանկաց (Գուրուչէմէ), Տառեան (Պաղբողիւղ), Պէտական (Պաղբողիւղ), Արդի Կրթարան (Բանկալլի), Բողոքականց Վարժարան (Գումզարու), Ներսէսեան Վարժարան (Խասդիւղ), Առակ Մերուց (Պիտիքուց)։

1968 թուականին, տառղջական պատմառու, տառարելին կը քաշուի։



ՎԵՐԺԻՆ ԱՅՎԱԶԵԱՆ

Մնած է Խոթանպուլ՝ Պաղբողիւղ, 1886ին։

1901ին չը ճանաւարս եղած է Լուսաւորչեան Մայր Վարժարանի լրացուցիչն։

Իր ուսուցչական պատմին պաշտօնը վարած է Գումզարուի Պօղոս-եան Վաղարշեան Վարժարանին մէջ՝ 1901-1904 տարեցրջաններուն։

Սամանի Ազգ՝ Վարժարանը կ'անցնի ուր կը պաշտօնավարէ 1904-1906 տարիներուն՝ մինչև իր ամուսնութիւնը որմէ վերջ մինչև իր այրիանալը կը հնոանայ ասպարէցին։

1919ին կրկին զինքը կը գտնենք Գարթալի Պէտական Վարժարանին մէջ ուր տարի մը մասէ յևոյ, 1920-1922 տարիներուն, կ'անցնի Ակիւտարի Տայեան մանաւոր վարժարանը։ 1922էն մինչև 1932 Օրթազիւղի թարգմանչաց Վարժարանին, իսկ 1932-42 տարեցրջաններուն ալ Ակիւտարի Ներսէսեան-Երմանեան Վարժարանին մէջ պաշտօնավարեէ վերջ, հիւնդութեան պատմառա մինց մը կը գաղըրի ուսուցչաղործիէ։ 1947-1952 տարիներուն Պօղոս Շապոյեանի հրաւէրով պաշտօնի կը կուշի Մեսրոպեան Վարժարանի մէջ։ 1952էն մինչև իր հանգստեան կուշիլը (1965) կը պաշտօնավարէ խառեան Վարժարանի մէջ՝ միշտ իրեւ ժանկապարտիզանոււհ։

¶



ՀԱՅԻ ՅԱԿՈԲՈՍ ՎՐԴ. ԲՈՍՊԸԾԸՔԵԱՆ

Մասն է Պիլէճիկ՝ 1886ին :

Նախակրթութեանը ստացած է տեղւոյն Ազարեան Վարժարանի մէջ ուրեմն շրջանաւարտ ըլլալիք վերջ մէկնած է վենետիկ Ս. Ղազարու Վանքը ուր առած է իր բարձրագոյն ուսումը :

1911ին, Արքահայր Կիւրեղեան Արք.ի կողմէ վարդապետ ձեռնադրուելով, կը սկսի դասարաններ Վենետիկի Մուրատ Ռաֆայէլան Վարժարանի մէջ՝ իրեւ պատմութեան ուսուցիչ, ստանձնելով նաև դաստիարակ ուսուցիչ պաշտօն :

1913ին կու դայ Խսթանապուլ եւ կ'անցնի Պարտիզակ որպէս տեղւոյն նախակրթարանին տնօրէն :

1916ին կը վերադառնայ Խսթանապուլ եւ ուսուցչութեան պաշտօններ կը վարէ Պէյօլլուի Սագըղաղաճի եւ Գատըգիւղի Մխիթարեան վարժարաններուն մէջ :

1921ին կը մէկնի Վենետիկ ուր մինչեւ 1926, իրեւ տպարանապետ, կը զեկամարէ Վանքին տպարանը :

1926ի սկզբը Միւանի Մխիթարեան Որբանոց Վարժարանի տնօրէն կը կարգուի ուր կը մնայ մինչեւ 1930, որմէ վերջ կրկին Խսթանապուլ կու դայ եւ տնօրէնի օգնական կը նշանակուի Սագըղաղաճի Կաթողիկէ Լարժարանին, ստանձնելով նաև դասեր :

1937ին կ'անցնի Փարփղ ուր Սէվրի Սամուէլ Մուրատեան Վարժարանի պանի տնօրէնի պաշտօններ կը կոչուի . Հան կը մնայ մինչեւ 1939:

Բ. Աշխարհամարտին պատճառաւ կը վերադառնայ Վենետիկ ուր մինչեւ 1945 Մուրատ Ռաֆայէլեան Վարժարանի մատակարարութիւնը կը ստանձնէ, յետոյ նոյն պաշտօններ կը փոխազրուի Ս. Ղազարու Վանքը :

1947ին կրկին զի՞քը կը գտնենք Խսթանապուլ Սագըղաղաճի Մխիթարեան Վարժարանին մէջ՝ օգնական մատակարարի պաշտօնով : 1952ին տը-նօրէն կանուանուի նոյն Վարժարանին :

1957ին կ'ապահովէ Պոմոնթի Թաղին մէջ մանկապարտէզ-նախակըր-թարանի չչնքը ուր կը փոխազրուի Սագըղաղաճի Մխիթարեան Վարժա-րանը 1964-65 տարեցքանէն սկսեալ :

Հայր Յակոբոս Վրդ. Բոսպըլքեան, ներկայիս մեծաւորն է նոյն Հաստատութեան եւ իրեն վատահուած է Վարժարանին մատակարարու-թեան գործը :

1961ին իր քահանայական ձեռնադրութեան յիսնամեակը տօնուեցաւ Սագըղաղաճի Վարժարանին մէջ :



ՎԱՀՐԱՄ Տ. ԶԵՐԶԵԱՆ

Ծնած է Խաբանպուլ՝ Պադբրգիս, 1887 Մեպտեմբեր 14ին, կեսարացի Տիգրան Զէրշեանի և Աղնիի Պատմաճեանի:

Նախակրթութիւնը ստացած է Տառեան Վարժարանի մէջ, մինահակարդ ուսումը՝ Պարտզակի Ամերիկեան բարձրագոյն վարժարանի, իսկ բարձրագոյն կրթութիւնը տառած է Ռուպեթ Գուլբէլ մէջ, որուն ՁԲՌ-Հանը կ'աւարտէ 1907ին և Հան ուսուցիչ կը նշանակուի՝ անմիջապէս:

1910-11 տարի էրջանին կը մէկնի Ա. Մ. Նահանջներ ուր կը յաճախէ Նի, Եսրի Բարզար Ալեւտրական Բարձրագոյն Վարժարանը Հան հետեւելով Հաշուակալութեան ճիշճին ուրիշ կը վկայուի տարի մը վերջ և կը վերագունայ Խոթանպուլ, Խոպէրթ Գուլբէլ իր ուսուցչական պաշտօնին:

Յաջորդ տարին կ'ամուսնանայ: Անին երկու զաւակներ՝ Տիգրան և Միքայել ու Երկու թոռներ՝ Թափփի և Շանթ:

Յիսուն տարի ուսուցչակարծած է իրեւ մաթեմաթիքի: Էւ գեղագրութեան ուսուցիչ՝ մանէրու և աղջկանց Գուլբէներուն մէջ, իրբեւ նոյն նիւթերու ուսուցիչ պաշտօնավարելով նաև Կեղրանական, Պօղակիչ և ՀՀԸ լիսէներուն մէջ, յատապային ուսուցանելով նաև Սկիւտարի Ա. Խաչ Դպրկաններ և Տառեան Վարժարանին մէջ՝ նոյն դասեր:

Իր նախասիրած միւրը եղած է մաթեմաթիքը, իսկ գեղագրութեան Հանդէա ունեցած է մանաւոր և նախաւոր հակում մը:

Լատինական տառերու զործադութիւնն քիչ վերջ, զեղագրութեան տեսրակներ հատարակած է, որուն օգտագործուած էն ամբողջ երկրին մէջ:

Աթաթիւթիքի զործածած միակ քարը լիզիքը բնքն է որ գեղագրած է և որ երկար տաճն օգտագործուած է մէծանուն Աթաթիւթիքի կողին և վերջիր Անոր անուան ընթարելութեան Հանուած նամակադրշմերուն վրայ ալ կ'երեւի:

Իրեւ Հանրային գործիւ 1915-1967 տարիներուն լայնօրին մասնակցած է Հան հանրային կեանքին՝ իրեւ անդամ թաղաւին տեսութ հորդուութեան, Հանուած միութիւններու: 1928-1930ին անդամակցած է նաև Թորգութեան Վարչութեան:



ՄԻՐԱՆՈՅՑ ԹՈՒՆՈՒԶԼԵԱՆ

Ծնած է Սկիւտար՝ Նոր Թաղ, 1887ին:

Նախակրթութիւնը ստացած է տեղւոյն Ա. Խաչ Վարժարանին մէջ և վկայուած՝ 1902ին, ուրիշ վերջ հետեւած է Լաբուցից Դարանի թագուցիչ և իր ութ գասընկերներուն հետ, որոնց մէջ նաև իր կրաներ քոյցը՝ Նոյնին, Օրմանեան Արքացանի ստորագրութեամբ կը ստանայ վկայականը 1905ին: Այս առաջին լրջանաւարտներին վերջ, պիտմանէի շգսրացնեամբ, կը փակուի Ա. Խաչի Լաբուցիցը որուն ուսուցչական կազմը հետեւեալ անձերէն կազմուած էր.

Սիմոն Պարմաճանան (Հայէրէն և Պրաբար)

Ինքնատիս Մուրատեան (Ծիմի գործարանուոր և անդործարան)

Քամիլ Պրնուա (Ֆրանսէրէն)

Օր. Պարուսան (Անգլիարէն)

Խաչի Խնկիլիկեան (Գծարանիթիւն)

Մարտու Թիրեարեան (Երածշառիթիւն)

Մանդուհի Աչճահան (Զեւգիտութիւն և Պար)

Ֆութին Անչատուրեան (Ձևագործ)

Խօճէնի Դերմակեան (Տնակագիտութիւն)

Տիկ. Սուլթանեան (Տնակագիտութիւն)

Յանախած է Ֆրանսական Բոլիժ և ստացած սէրբիիլիս: Նոյն բոլիժին մէջ, իրեւ Հայ մկուսի ուսուցչունի, պաշտօնավարած է Հինգ տարի՝ մինչեւ 1910: Նոյն տարին, յայ բննութեան, կը ստանայ ձեռագործի ունի մասնակչի վկայական իսկ յաջորդ տարի՝ 1911ին Ալդ. Աւացցանական Խորհուրդի մօտ ուսուցչական ձեռնախութեան համար քը նութիւն անցնելով կը ստանայ Համապատասխան վկայական:

Մահմանադրութիւնն վերջ կը մէկնի Տարտանէլ (Զանագոյալ) Ներսէսան վրժ: Իրեւ աւեգ-ուսուցչունի 1910-1911 և յասոյ յաջորդա-



բար կը պաշտօնավարէ Ետիզուլէի աղջկանց որբանոցի (1911-1913) , Ա-
ստրագարի Հոփախմեանցին և Կեդրոսականի աղջկանց բաժնին (1913-
14) , Սամաթիոյ Սահակեան Նունեանի (1914-16) , Ֆէրիզիւզի Մէրհա-
մէթնեանի (1916-17) , Եափուլէի Գարակէօգեան մահերու որբանո-
ցին (1917-19) , Գնալի Ս. Ներօնէան վրժ.ի (1919-20) , Օբթազիւզի
Ս. Թարգմանչացի (1920-27) , Սամաթիոյ Սահակեան-Նունեանի (1927-
35) ուր յետազային վարած է տնօրէնի պաշտօն՝ 1935-1944 տարեշրթ-
խններուն որոէ վերջ կը քաշուի ուսուցչական ասպարէզէն , կէս զարէ
աւելի ծառայելով ձայ կրթական գործին :



ՔՈՅԹ ՆՈՒՆԵ ՊՈԼԱՊԱՆԵԱՆ

Մնած է Սերաստիոյ Բրգիկի գիւղին մէջ 1888ին :

Ութը տարու մանուկ , փոխարուած է Խոթանպուլ եւ ուսած Պէ-
յօղուի Անարատ Յղութիւն Մայր Վարժարանին մէջ :

Տաներեօթը տարեկանին սկսած է ուսուցչութեան : Երեք տարի յե-
տոյ ձեռնադրուած է մայրապետ և կրցրում Անարատ Յղութիւն Վար-
ժարանին ուսուցիչ նշանակուելով մեկած է զաւոտ :

Իսթանպուլ վերադարձն , պաշտօն ստոնձնած է նաև . Գտարդիւզի
եւ ապա Բանկալթի Անարատ Յղութեան Վարժարաններուն մէջ :

Աւելի վերջ Հաստատուած է Սադրգաղաճի Անարատ Յղութիւն Մայր
Վարժարանը ուր ցարդ կը շարունակէ պաշտօնավարել :



ՊՈՎԱՍ ՀԱՃԻԵԱՆ

Ծնած է Մայ՝ 15 Հոկտ. 1888ին:

Նախակրթութիւնը ստացած է Առնչոյ ուսումնարանը, Երկրորդականը՝ Մայ Մարտու-Մայթերեան վարժարանը: Յևոյ Խմբակուն դարձ Փէջուրի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Վարժարանին մէջ հւահեած է բարձրագոյն զասարաններու լիզուով զաներուն՝ երկու տարի, իրեւ պարագաներին Սորպան համարանի, ինչ որ խափանած է Ա. Բնդշ. Պատերազմին պատճառաւ:

Պատահի Հասակին արդէն զաներ տառած Մշոյ վարժարաններուն մէջ: Հ. Թագէն թամանակնի տնօքէնութեան օրով, կարճ լրջոն մը, պաշտօնավարած է Տրապեզոնի Մայթերեան Վարժարանին մէջ՝ 1907ին 1912-1925 իրեւ Հսկող և փոխ տնօքէն, պաշտօնավարած է Ս. Գրիգոր Լուսաւորիչ Վարժարանին մէջ: 1926-1935 տարիներուն, տարրել ժամանակիրով, թէ՛ իրեւ այցելու և թէ իրեւ մնայած ուսուցիչ գրանուած է Վենետիկեան և Վիեննական Մայթերեան Վարժարաններուն մէջ: 1935ին սկսեալ մինչև այսօր կը վարէ Թօվկարութիւն Առաջ-Վարդուհեան Վարժարանին տնօքէնութիւնը միևնույն տան զաներ աւանդելով Հոն:

1919ին սկսեալ Հայ Կաթողիկէ Պարիսաբարանին Բնդշ. Ժաղովին անդամակցած է իրեւ Վարչ. Ժաղովի առենագովիք և քարտուղար: Զորուհին տարի վարած է նոյն Համայնքին կրթական գործը:

Հիմնադիրներէն է Աւուցչաց Միութեան, իր յորեւեանը կատարած է անցեալ տարի Հասարի մը Հրատարակութեամբ:

Եղած է անդամ Թաղ. Մորհուրդներու և Հոգաբարձութեանց:



ԶԱՐՈՒՀԻ ԱՐՇԱԿՈՒՆԻ

Զարուհի Արշակունի (Փէշտիմունիան) ծնած է Սամաթիս, 1888 Օգոստոս 21ին:

Նախակրթութիւնը կը ստանայ Ն. Վարդուհեան և Պէղազեան և ապա Փրանսացի մայրապետներու Assumption վարժարաններուն մէջ: Կը Հետեւի Էսաւեան վարժարանի Լրացուցիչ գաործնթացքներուն որմէ գերջ հօմք տարի կը պաշտօնավարէ Էսաւեանի մէջ:

1910ին «Աղջամուէք Հայուհեաց Միութիւնը զի՞նքը կը գրէի գաւառ, կազմակերպիլու Համար կրթական գործը Աւրնիաֆ ըրչոնին մէջ, ուր կը մնայ իրեւ տարի և Խիթանուուլ վորադառնալով, զարձեալ կը ստանձնէ իր նախկին պայմանը՝ Էսաւեան վարժարանի մէջ: Երկու տարի վերջ Տէրթեսի աղջունեց Վարժարանին տեսչութեան կը հոչւրի: 1918ին, տեղուուր բնակչութեան Հետ կը անդամանուի, կ'երթայ Հայէար ուրկէ Խիթանուուլ վերապառնալով մասուցութեան կը կուտի Օրթազիւղ Աղջիանց Որրանոցին մէջ: Երեք տարի իւսուայ կը մեկնի Առանա, ուր կ'ամուսնանայ, և վարելով Համեգերձ Տէրթեսի Հայ աղջէ վարժարաններու ընդհ. տեսչութիւնը, Փրանսէրէի զաներ կ'աւանդէ նաև Հ. Բ. Բ. Միութեան Քէլէկան մահերու որրանոցին մէջ: Զոր տարի Հոն պաշտօն վարելէ վերջ կը վերապառնայ Խիթանուուլ և իրեւ թիթակցութեան զիւնանի մեքնազիր-քարտուղարութիւն, չորս տարի կը պաշտօնավարէ «Հայ Գաղթականներու և Որրերու Ողուութեան Մարտինյի (Relief) մէջ: Այս միջացին իրեւ զատիրակ-աւասուցիչ վկայազիր կը ստանայ Ռևումնական Խորհուրդի կողմէ: Անէլի վերջ կը մեկնի Պէյրութ ուր Սահակեան Աղջ. վրժ. մէջ երեք տարի զաշտօնավարէի վերջ Հ. Բ. Բ. Միութեան կողմէ կը Հայուիրու Կիրոսի (Տէրթեսի) Մելզոնեան կը թական Հաստատառթեան, աղջկանց բաժնի բնդշ. Հայէրէն, Փրանսէրէն և անհանգիստութիւն: Հոն կը մնայ հօմք տարի և 1943ին վերադառնալով Խիթանուուլ, կը աւանդէ, ցարդ՝ մասնաւոր զաներ:

Իր ուսուցչական առավարքին հետ համբենթաց ունեցած է նաև հասորինկան գործունելութիւն : Յ. Շ. Միքունիքի առենապեսութեան ըրբանին, եղած է առենապետիք, Տէօրթօնիք մէջ Հիմուն է Հ. Յ. Բ. Բ. Միքունիք Սիկնանց Յանձնախումբը : Եղած է Պէյրութի Հ. Յ. Բ. Բ. Մ. Կանանց Մասնաճիշիքի ատենապորուչի, Կիպրոսի Բարեդործականի գործօն անուած և ներկայիս ուժ՝ Ակիւտարի Թորհպանիքի Տիկնանց Յանձնախումբին անդամ :

Անի Գրքոյի մը՝ Հայ Մայրը անունով :



ՆՈՅԵՄԻ ԹՈՒՆՈՒԶԼԵԱՆ

Ծնած է Ակիւտարի՝ Նոյր Թաղ- 1889 Յուլիս ամառ մէջ :

Յամախած է Ակիւտարի Ս. Խաչարարանը և Ռւսումբական Խորհուրդին ստացած է իր նախակրթութեան և երկրորդականի վկայական-ները՝ 1903 և 1905 թուականներուն : Յեսոյ իր ուսուցր չարունակած է Ֆրանսական քոյչժին մէջ, զարձատրուած է ակադեմիէն և Ակրթիքիքա աշխիւտ Բրիտանիք վկայականով : 1910ին ձեռագործի օդի՝ մասնագետի, 1911ին ալ ուսուցչական մենչեւառ թեան վկայականներ ստացած է : 1910ին Մանիսայի Գայեանեան Ազշիկանց Վարժարանին ուսուցուչի կը նշանակուի : Յաջորդ տարին կը փոխադրուի Խզմիքի Հափումիւնց Վարժարանը ուր տարի մը պաշտօնավարելէ վերջ իրրեւ Քրանակրէնի ուսուցուչի, կանցնի Աստրազար, տպա, Գոնիա՝ մէկ մէկ տարի մնալով այս քաղաքներուն մէջ : 1914ի Ա. Արարարչամարտին Խմբանպուլ է ուր 1914-1916 Սամաթիոյ Մահակեան-Նունեան, 1916-1917 Ֆրիդիլդ Մէրհամէթձեան, 1917-1918 Օրթագիւղ Թարգմանչաց, 1918-1920 Մարքրդիւղ Տառեան, 1920-1927 զարձեալ Օրթազիւղ Թարգմանչաց Վարժարաններուն ուր կը մնայ տասնըրութ տարի, աւանդելով մաթեմաթիք, դիտմիւն, Հայերէն և Քրանակրէն :

1945-1946 տարի Հրաններուն զինքը կը գտնենք՝ մնայուն ուսուցուչի՝ «Նոյր Դպրոց» (Հինգլեան), 1946-1948 Պէտական, 1948-1951 Պազրոգիւղ Տառեան, 1951-1953 զարձեալ Պէտական Վարժարաններուն մէջ, որոնցմէ վերջ տասնըրերկոտ տարւոյ երկար պաշտօնավարութիւն մը կը ունենայ Կամբիգաչայի Ս. Մեսրոպիան զգրոցին մէջ Հան վերջակէտը գնելով իր ուսուցչական առավարէզին որ տեսած է յիսունըհինդ տարի :



ԱՐՓԻԱՐ ՏԵՐ ՄԱՐԴԱՐԵԱՆ

Ծնած է 1889ին Պիթլիսի Խութիկ գեղին մէջ :

1902ին աւարտելով Գիմնիստ Ամերիկեան Բարձրություն Վարժարանը Վարժարանը (Հայ-Արու), իրքեւ սուսոցիչ, պաշտօնագործ է նոյն վարժարանին և Մուշի Ամերիկեան Վարժարանին մէջ՝ յաջորդաբար, մէկ մէկ տարե-ըրջան : 1905ին սկսելու մինչև 1909 կը յանախէ Խարբերդի Ամերիկեան Քոլեզ, որուն ընթացքը նոյն տարին աւարտելով առքի մը կը բարէ Պիթլիսի Ամերիկեան Վարժարանին տնօրինութիւնը : 1910-1912 Թօթանառու-ի Իրաւաբանական Վարժարանի գառննթացներուն կը հետեւի, վերջին տարեւթանին, միաժամանակ աւարտելով Պահանակի Սպայլց Զին-Վարժարանը :

Իր ժամանակի Պալբանական և Ա. Հնոց Պատերազմներուն որոնց ըն-թացքին կը հասնի հարիւրապես առտիմանին, միջոց մը վարելով Աս-տիկան Զօրաց Վարժարանի փոխ տնօրինութիւնը և Կեղրոնի Հրամա-նառարութիւնը (Մէրքէզ Քուժանառանդրոց) :

1918ին Իրթանպուլ վերապանագով, մինչեւ 1921 Ետիզուլէի՛ Ա. Փրկիչ և Օթազգիչ Արքանայներուն մէջ տանզած է Հայերէն և անդ-լիւրէն : 1921-1933 արքիշտաներուն, նախ իրք սոսոցիչ և ազա իրը տնօրին, պաշտօնագործ է Սամամիսյ Սահակեան Վարժարանի մէջ, որին մէրջ անցած է Կեղրոնական Վարժարան, իրքեւ դաստիարակ-ու-սուցիչ, միաժամանակ առաջելով Հայերէն : 1939-41, երկու տարեւր-ժան փոխ տնօրինութիւնը վարած է Կեղրոնականի : Կեղրոնականէն կը բաժնուի 1945ին :

Իրքեւ ուսուցիչ իր վերջին պաշտօնագործիւնը անցած է Պէտաղ-էնի վարժարանի մէջ՝ 1950-53, որիէ վերջ քաշուած է ասպարէզին :

Անի զառագիրերու շարք մը՝ Ե. և Զ. զատարաներու Համար՝ Արքերակը: Վերահրատարակած է Արամ Անտոնեանի Գանձարանինը (Ա., Բ., Գ.) յաւելեալ և ճախացեալ մէւով:

Ունի պատմուածքներ որոնք ամփոփուած են Արձագանդ և Անցորդը Հատորներուն մէջ :

1932-49, տառներեօթը տարի, վարիչ խմբադիրը Էզած է Ա. Փրկիչ Հիւանդանոցի Տարեգրքեառն՝ Տօքի՛ Պ. Մանուէլանի Հրջանին : Ա-ւելի վերջ, երբ Տարեգրքը կը վերածուէր Ամսաթէրթի, վեց ամիս շա-րունակած է իր վարիչ-խմբադիրի պաշտօնը :

Հայերէնի թարգմանած է Կիւզիսէ Սապրէի «Նէտրէւա» մէուը :



ՊՈՂՈՍ ՇԱԳՈՅԵԱՆ

Ծնած է Խոթանապուր՝ 1890ին։

Նախակրթութիւնը և միջնակարգ ուսումը առաջ է Կեդրունական Վարժարանին մէջ։

1907ին, կայսերական Հարամանի մը Համամայն Ազգ. Պատրիարքանի կողմէ՝ իր Ազգ. Ման կը գրկուի Մէջթէահ Սուլթանի (Կայսերաց) ուր կը ստանայ բարձրագոյն ուսում, իրեն ուսուցիչ և անօրէն ունենալով, ի միջի այլոց, Ապահովահաման Շէրէֆ, Թէզփիք Ֆիքրէթ և Սալիհ Ջէքի պէյքը։

1911-12 տարեցնանին կը ստանան իր վեյցականը իրեւ գպրութեանց և Կիութեանց պահպանը (Պաշտիքի էս - Էլիթը և Միանո), որմէ վերջ Ազգ. Ազգութեան Անդամական Անդամութէն ալ ուսուցչական վրկարան առնելով պատասխ կը սկսի Ենիզարուի Հայկանուշեան Վարժարանին մէջ՝ Փրանսերէնի և դիտաթեան դասեր աանդելով Հռն, Հետեւելով նաև Համալսարանի դասընթացներուն։

1913ին Իդմէրի Ազգ. Վարժարաններու անօրէն՝ Պատնիկ Բարունականի Հրաւերով կը ստանձնէ Մարզական Վարժարանի (Բոստի) բարձրագոյն կարգերու Փրանսերէնի և մաթէմաթիքի դասերը մինչեւ 1915-16 տարեցը։

Ա. Ընդհ. Պատերազմին, իրեւ ննջասպայ կը ծառայէ Առւրիոյ մէջ, իրեւ մարզիչ ու բանակի առաջման սպայ։

Զինագագարին, իրեւ մարզանքի և մաթէմաթիքի ուսուցիչ, դասանդած է Դամասկոսի Փրանսական Վարժարանին մէջ։

Երկիր վերադարձալով, 1920ին մարզանքի դասեր տուած է Պէղճանական Մայր Վարժարանի և Լանկայի Մինասեան Վարժարանին մէջ, որ արդ Արջանին Դոգրոցաւէր Տիկնանց Վարժարանի հախակրթարանի բաժինը կը նկատուէր։

Եղած է մարմնակրթանքի շարժումին առաջնորդներէն մէջը և իր մարզիչ կամ դատաւոր մասնակցած է Աղթմապիական խաղերու Խնճոն Քլիուի մէջ։

Միջոց մը իրեւ Համարակալ առեւտրական մարզը անցնելով Հանգերձ 1930ին կրկին վերադարձած է Աւուցչական ասսարէդ, իրեւ ուսուցիչ-անօրէն Օրթագիւղի Թարգմանչաց Վարժարանին։

1935-45 տարեցը աններուն վարած է Պաղըրդիւղի Տատեան Վարժարանի անօրէնութիւնը։

Իր պաշտօնավարութեան վրջանին և իր իոկ մէծ ջանքերով, Քերովքի և Շահանիկ Եսոմայիաններու նույնած Հողին վրայ, Կիւլպէնիկ-եան Փոնտի յահացումով և Թաղ. Մարմններու ջանքերով. Ա. Մեսուռովեան Վարժարանը փոխադրուած է իր նոր և հոյակապ չէնքը։

Հիմնադիրներէն է Աւուցչաց Միութեան և Աւուցչաց Հիմնարկին. Երկու չըջան անդամակցած է Աւուցչաց Միութեան Վարչութեան։ Իրեւ մարզիչ անդամակցած է Տորք Մարմնամարզական Միութեան և միջոց մը կազ է վարչութեան անդամ՝ Հ. Մ. Ը. Հ. Կ. Մ. Կ. ան։



ՆՈՅԵՄԻ ՍՈՍՈՒՆՃԵԱՆ

Մհամձ է Պարտիզան՝ 1892ին :

Երջանաւարտ է տեղւոյն Ներսէս-Շուշանեան Վարժարանէն :

Մանուկ տարիքին որբանալով ընդունուած է Պէտքէքի Գերժանական Որբանոց որուն ուսումնական չըլլանը աւարտելէ մէրջ մէկնամ է Պօլուուր Աղջ. Վարժարանի մանկապարան զր կազմակերպելով, անձնութարար վարած է երեք տարի :

Խթանուույ փախադրուելով մանկապարտիզանուհի պաշտօն ըստանձնած է Պէտքանան Վարժարանի մէջ :

1926ին ճեռնարկած է Կէտիկիմչայի Ս. Մհարուպեան Վարժարանի ներկայ պաշտօնին դր անխափան կը շարունակէ մինչեւ այսօր :



ՀԵՐՄԻՆԻ ԱՃԱՌԵԱՆ

Մհամձ է Կէտիկիմչայ 14 Ապրիլ 1892ին :

1906ին աւարտելով թագին Ամերիկեան վարժարանը Հետեւած է Ամերիկեան Աղջկանց Քոլցնի զասընթացքներուն և շրջանաւարտ եղած՝ 1911ին՝ Այս շրջանին աշակերաւած է Գուրեան Ս-ի գրաբարի և Խանիէլ Վարուժանի մանենացքական զասաւանդութեանց :

1911ին հիմնած է Դպրոցակը Տիկնանց Միութեան օժանդակ, Օրբորցաց Միութիւնը որուն Հանգերան շնորհէւ Դպրոցակը օժտուած է բազուաթուառով, զարգարանով և զանակով մը :

Նոյն շրջանին, իրեւ Անգլիացի և Ամերիկացի զասախօսներու փոխանորդ, պաշտօններ վարած է Կէտիկիմչայի Ամերիկեան Վարժարանին և Ակիւտարի Ամերիկեան Աղջկանց Քոլցնին մէջ :

1928ին կը մէկնի Ֆրանսուուր հինգ տարի կը Հետեւի Սորպոնի առաջ զասընթացքներուն աշխատակցելով Ֆրանսական և Ամերիկեան թերթերու : Նոյն օրերուն կը հւետեւ նուռ Լանոնի Բէնթը Խնարիիւրի հրագարական գասընթացքներուն և կը սասնայ Ակրիփիքա :

1933ին Խթանալու վերադաշտուով պետական համալսարանի մէջ քննութիւն կ'անցնէ՝ Անգլիաէն և Բրանտերէն լեզուներու մասնագիտութեան համար և կը յաջողի :

Անէջ զերջ զինքը կը զանենք Կեդրոնականի, Պէտքանի, Շիշլի Թէղաքքի, Եէկի Քոլէմի, Արդի Կրթարանի, Սահակեանի և Միկթարեանի մէջ, իրեւ մասնագիտ ուսուցիչ Փրանսերէն և անգլիերէն լեզուներու բունակութեան համար և կը յաջողի :

1953էն ի զեր Ակիւտարի Դպրոցանքին մէջ կը զասաւանդէ Անգլիա-րէն լիզու :

Աշխատակցած է Հայ հասնակ և Շոլակար Հանգէսներուն և առական մամուլին :

Միջեկեղեցական Խորհուրդին մէջ ունի Հայ Եկեղեցւոյ աշխարհական ներկայացուցիչի պաշտօնը :



ՀՐԱՆԴ Տ. ԱՆԳԻՔԱՍԵԱՆ

Ծնած է Պարտիզակ՝ 1892ին :

Յաճախած է ակզոյի Ներսէսեան – Շուշանեան վարժարանը ուրիշ վերջի իր Նրկորոգական ուսումը սասցած է Պարտիզակի Ամերիկան Բարձրության Վարժարանին մէջ որուն ընթացքը աւարտել վերջ (1913), դեռասի հասկին, ուսուցչի կարգուած է Պարտիզակի Աղջ. Վարժարան-ին :

Առաջին Աշխարհամարտի աւարտումին յետոյ, Օրթագիւղի Աղջ. Վարժարանին տնօրինութիւնը վարած է ուրիշ վերջ, իրբեւ Հայ թղորի և զրականութեան ուսուցչի զասաւանդած է Գէղաղհան, Կեդրանական և Բանկալթի Մխիթարյան վարժարաններուն մէջ :

Հետեւած եւ աւարտած ըլլայով Խոթանպուլի համալսարանին Գրաւական Ֆարիւթի Պատմութեան ձիւզը, Հոն Եղանակուած է Հայ աղրիւր-ները ծանօթացնելու պաշտօնին զոր կը վարէ ցարդ :

Ներկայիս կը վարէ Կայաթիոյ Կեդրանական Լիսէի տնօրինութեան պաշտօնը :

Գրական Ֆարիւթի Բէին եւ Անգարայի Պատմական Միութեան կողմէ Հրատարակուած ունի, Հնահետեւ Հայ Հեղինակներու թուրքերէն թարդ-մանութիւնները, Խօթերով եւ արժէքաւոր ծանօթազրութիւններով ճանացած, որոնք արգիւնք են խոր եւ ընդարձակ պրատուններու՝ իր կողմէ .

1.՝ Երեմիս Զէլէղիի Սրամպոյայ Պատմութիւնը (Ժէ. Դար) İstanbul Tarihi անունով :

2.՝ Հ. Խուզաս Խնձօհանի Պոլսոյ Պատմութիւնը (Ժէ. Դար) :

3.՝ Գրիգոր Ականցի Պատմութիւն Ազգին Նեսողացը, Mogol Tarihi անունով :

4.՝ Ժամանակազրութիւն Մատրեոս Ռոհայեցիին, Urfali Mateos Vakainamesi անունով :

5.՝ Ռուբերութիւն Սիմէոն Լիհացւոյն, Polonyali Simeonun Seyyahatnamesi անունով :

6.՝ ԺՊ. Դարու պատմիչ Վարդանի Տիեզերական Պատմութիւն գործէն, Սէլանուքեան շրջանի մասը որ Կընդզրէ Կիլիկեան Պարաշրջանը մինչեւ Լեռն գ.:

Ասոնցմէ զատ Ֆարիւթի մանագիտական հանգէսին մէջ ունի գանձական յօդուածներ՝ Հայ Հեղինակներու և պատմութեան շուրջ :



ՎԱՀՐԱՄ ՊՈՒՐՄԱՆ

Մնած է Աստրազար՝ 1893ին:

Նախակրթութիւնը ստացած է տեղւոյն Արամեան վարժարանին մէջ, իսկ բարձրագոյն ուսումը՝ Աստրազարի Կեդրոնական Վարժարանին մէջ, որուն ընթացքը տարածած է 1913ին անմիջապէս ուսուցչութեան պաշտօնի կոչուելով հոն:

Աստրազարի կեդրոնականը հիմնուած է 1909ին, զօրաւոր ուսուցչական կազմով մը, որուն մաս կը կազմէին՝ ի մէջի ամլոց՝ Միքայէլ Շամանական, Ազգական Փառական, Ենոք Արքէն, Դէրգ Սեպոս, Լևոն Լարինց, Մ. Ասլիթանեան, Արամ Նիկողոսեան, Աստուր Նաւարեան, Վահան Գոյումճեան և Արշակ Արտիք:

Ա. Պուրմանան, մինչեւ Ա. Աշխարհամարտ, կը զառաւանդէ Կեդրոնականի, ինչպէս նաև Մամիշալ նախակրթարանի մէջ:

Պատերազմի յաջորդող տարիներուն կ'անցնի Խոթանպուլ ուր յաջորդարար պաշտօնի կը կուտի Արամեան, Վէճնական Միեմարկան Վարժարանին անդամ թիւնը զոր կը վարէ տառա տարի եւ ապա կ'անցնի Գառագելքի Արամեան Վարժարանի անդամութեան պաշտօնին: Հոն, 15 տարուան իր պաշտօնավարութեան շրջանին, օրուան Թազ. Խորհուրդի փափաքին և իր ջանքերուն շնորհն Արամեանը կը զառնայ միջնակարգ վարժարան որուն անօրէնութենէն յօժարակամ կը քաշուի օրինական տրամադրութեանց բերումով եւ կ'ամփոփուի մնայուն ուսուցիչի դիրքին մէջ: Արամեանը մէջնակարգի աստիճանին բարձրացնելու աշխատանքներուն իրեն մէծապէս օգտակար կ'ըլլայ Բրաֆ. Յակոբ Մարթական:

Իր Արամեանի մնօրէնութեան շրջանին նախաձեռնարկ կ'ըլլայ Արամեան Սանաց Միութեան հիմնումին, Վարժարանին կեց նախկին մանկապարտէղի շնորհը ցոյց տուղով՝ իբրև հաւաքատեղի:

Արամեանէ վերջ կը հրաւիրու Օբթագիւղի թարգմանչաց Վարժարանին անօրէնութեան պաշտօնին զոր կը վարէ ցարդ՝ ութը տարիէ ի վեր:



ԶԱՐՈՒՀԻ ԱԶԱՏԵԱՆ

Մնած է Խոթանպուլ՝ 1894ին:

Իր ուսումը առած է Սահակեան-Նունեան Վարժարանի մէջ ուրիշ 1908ին լընանաւարտ ըլլալի վերջ հետեւած է նաև Արկրորդականի գասկերուն: 1913ին պաշտօնի կը կոչուի նոյն վարժարանին մէջ՝ Խաժակի մնօրէնութեան շրջանին:

Ա. Աշխարհամարտին, երբ վարժարանը զինուորական պաշտօնատուն կը զաւնայ, միջոց մը կը վարէ Թաղային Խորհրդոյ քարտուզարի պաշտօնը, միաժամանակ Դ. և Ե. զասարաններուն մէջ զասաւանդելով: Ցեսայ կ'անցնի Պաղըրգիւղի Տատեան Վարժարանը ուր երկար տարիներ պաշտօնամարելէ վերջ 1948ին դարձեալ կու գայ Սահակեան Վարժարան ուր կը զասաւանդէ ցարդ:



ԱՆՌԻՇ ԶՊՈՒԹՃԵԱՆ

Մասն է Խոթանպուլ՝ 1894ին :

Նախակրթութիւնը ստացած է Ասմաթիոյ Սահակեան-Նունեան Վարժարանին մէջ և Հետեւելէ վերջ Գումզաբուի Դպրոցաւէր Տիկնանց Վարժարանին, որուն շրջանը Հայիւ աւարտուն՝ 1920ին, պաշտօնի կը կոչուի Սահակեան-Նունեան Վարժարանին մէջ՝ նախ իրրեւ Նախակրթարանի գաստիքակ-ուսուցիչ և ապա իրրեւ մանկապարտիզանուհի, ուր ցարդ կը գործէ վարիչ-մանկապարտիզանուհի պաշտօնով :

▼



ԲԵԲՐՈՆԵ ՍՐՈՒՆՉՏԵԱՆՑ

Ծնած է 1895ին Կարին ուր Հափփոխմեանց Երկրորդական վարժարան աւարտակից վերջ շաբանակած է իր ուսումը ՎարժառՀնոցին մէջ՝ Հռն-Հետեւելով մանկապարտիզանուհի միւզին եւ ստացած է վարիչ մանկապարտիզանուհի վկայական :

1910ին Խոթանպուլ փոխադրուելով սկսած է պաշտօնավարել Ենի-գարուն Աղջ. Վարժարանին մէջ :

1912ին իրրեւ մանկապարտիզանուհի մեկնած է Աստրազար, իսկ վերադարձին պաշտօնի է կոչուած Մինասեան Վարժարանը մինչեւ 1915:

Պատերազմի ընթացքին, կամքէ անկախ պատճառով, մեկնած է Բարձունուլին՝ 1923ին կրիին վերադառնալով կը ստանձնէ Սկիւտարի Երկ-սեռ Արբանոցի անօրէնութիւնը :

1939ին Բումէլի Հիսոր կը փոխադրուի եւ թաղին Աղջ. Վարժարա-նին մէջ կը պաշտօնավարէ՝ մինչեւ անոր փակումը :

1933ին իրրեւ մանկապարտիզանուհի պաշտօնի կը կոչուի Օրթա-զիւղի Վարժարանին մէջ ուր կը մնայ մինչեւ 1960 թուականը :

Ներկայիս Հանգստեան կոչուած է :

▲



ԳԵՂԱՆՈՅՇ
Գ. ՅՈՎԱԿԻՄԵԱՆ

Ծնած է Խոթանպուլ՝ կյուղի Խոլամզիկ թաղը 1895ին։ Զաւակն է լեռն Մուրատեանի։

Ցածախած է Պալաթի Խորէնեան Ազգ. Վարժարանը։ 1911ին կը փոխդրսի Սկիւտոր ուր կը շարունակէ իր կիսաւարտ մնացած նախակըրթութիւնը Ս. Խաչ Վարժարանի մէջ, Հետեւելով նաև նոյն Վարժարանին միջնակարդի բաժնին ալ, վկայուելով 1915-16 տարեւրջանին։

Մինչեւ 1920 կը պաշտօնավարէ նոյն վարժարանին մէջ, իրբու տարբան զարդնթացքի ուսուցչուհի։

1921ին կ'ամուսնանայ, Ազգ. Կեդրոնական Վարժարանի փոխ տնօսրէն, ուսուցիչ Գրիգոր Յովակիմեանի հետ։

1927ին, իր ամուսինին վաղաժամ մահուընէն վերջ, տնօրէն Միսաք Առուեանի Հրաւէրով, պաշտօն կը ստանձնէ Սէմէրձեան ձեմարանի մէջ ուր կը մնայ յարդ։



ՔՈՅՏՐ Ա.ՐՈՒՍԵԱԿ
ՄԽԻԹԱՐԵԱՆ

Ծնած է Խոթանպուլ՝ 1896ին։

Մանուկ Հասակին որբանալով քննունուած է Գալֆայեան Որբանոց ուր բոլորած է ութիւն տարուան ուսման շրջան մը։

Հմայեակ Շիշմանեանի անօրէնութեան օրով շրջանաւարտ եղած է եւ Ռւսումնական Խորհուրդի կողմէ վկայուած է իրբու ոգնական ուսուցիչ՝ 1917ին։ Նոյն թուականին սկսած է՝ իրբու ուսուցիչ հայերէնի, դիտութեան, Փրաներէնի եւ կրօնքի՝ պաշտօնավարել նոյն վարժարանին մէջ։

1919ին Մայրապետական Թօղ ստացած է, ձեռամբ Զաւէն Պատրիարքի։

Ներկայիս կը շարունակէ պաշտօնավարել Գալֆայեան Որբանոցի մէջ, իրբ ուսուցիչ հայերէնի եւ դիտութեան։



ԱՍՏՎԻԿ ԶԻՒՄՐԻՒԹԵԱՆ

Ծնած է Խոթանպուլ՝ 1896ին :

Նախակըթութիւնը ստացած է Պէտքեթաշի Մաքրուչեան Վարժարապատին, իսկ երկորդաման ուսումը՝ հասեան Վարժարանի մէջ ուրիէ շրթանաւարտ է Եղած 1914ին :

Նոյն թուականէն մինչև 1940 պաշտօնավարած է Պէտքեթաշի Մաքրուչեան Վարժարանի մէջ իրրեւ ուսուցիչ, իսկ անէէ վերջ՝ իրրեւ ուրիէն մինչև 1967 տարեւանը, ուրիէ վերջ բաշուած է ասպարէզէն :



ԱԱԹԵՆԻԿ ՄԵՐՀԱՄԵԹՃԵԱՆ

Ծնած է Օրթագիւլ՝ 1896ին :

Մանուկ հասակէն ունենալով Փրանսացի ուսուցչուհի անկէ սորված Քրանսերէնը :

Իր ուսումը շարունակած է Պէտղլուի Անարատ Յղութիւն Վարժարանին մէջ և ստացած Խոտանի վկայական :

Ցածախած է նաև Ֆրանսական մասնաւոր լիսէ մը՝ Լիսէ Ֆրանսէ ՊրաԺիր-Ռի զոր տարածած է 1916ին :

Ենոյ Խոթանպուլի Ուսուցչանոցի Փրանսերէն լիզուի ուսուցուի ձիւդէն ալ վկայուելով ուսուցչական ասպարէզ է նետուած, նախ վերոգրեալ լիսէն և ապա հասեան Վարժարանի մէջ ուր 1920էն ցայժմ կը շարունակէ պաշտօնավարել անխափան :

1923ին դասեր կը ստանձնէ նաև Պէտղլուի Անարատ Յղութիւն Վարժարանին մէջ :

1935ին, երբ հասեան միջոց մը կը դադրի լիսէի աստիճան ունենալէ, մէկ տարւաւան համար Փրանսերէնի դասեր կ'առնէ նաև Պէղաղնան լիսէի մէջ :

Նոյն տարին պաշտօնի կը կոչուի նաև Շիշի Թէրաքքը Լիսէին մէջ, իրրեւ Փրանսերէն լիզուի ուսուցիչ, ուր կը մնայ ամբողջ տասը տարի՝ մինչև 1945 :

1961ին, երբ Մայր Բէռնաբթինէ Գույումճեանի մահով թափուր կը մնայ Անարատ Յղութիւն Մայր Վարժարանի անօրէնութիւնը, ինք կը ստանձնէ նաև այդ պաշտօնը զոր ցարդ կը վարէ միշտ ուսուցանելով նաև Փրանսերէն լիզուն :



ԱՐԱՔՍԻ ՄՈՄՃԵԱՆ

Ծնած է Խոթանսպուլ 1896ին :

Իր հայուակը թութիւնը եւ երկրորդական (Խոտոտի) ուսումը ստացած է Ազգ. վարժարաններու եւ ֆրանսական քուչի մէջ :

Իրբեւ դաստիարակ-ուսուցիչ ծառայած է շարք մը Ազգ. վարժարաններու մէջ՝ շուրջ քառանը քուչի տարի եւ առելի վերջ բացած է Արդի-կրթարան անունով անձնական վարժարան մը որտեղ անօրէնութիւնն է վարած երեսուն տարի :

Իր կրթական կենքը տեսած է յիսունը քուչի տարի :



ՀԱՄԲԱՐՁՈՒՄ Յ. ՏԱՏԵԱՆ

Ծնած է Մարտ 1896ին :

Նախակրթութիւնը տեղւոյն Ս. Քառասուն Մանկանց եկեղեցին վարժանոցին մէջ ստանէլ յետոյ տեղական կեդրոնական վարժարանին վկայուելով եկած է Խոթանսպուլ եւ իրբեւ գիշերօթիկ աշակերտ, յետ քննութեան, մասն է Պետ. Ռւսուցչանց 1911-1912 տարի շրջանին։ Իրմէ զատ կային 12 ուրիշ Հայ աշակերտներ որոնցմէջ յևսապային հանրածանօթ գէճքեր եղան Համբարձում Յարութիւնեան (Զոհական), Փայլակ Սանասար, Երուանդ Հեղինեան, Վարդպէս Քաջունի, Խորով Պարթևեան (Հօրեղբայրը Տոքթ. Խոսրով Պարթեւեանի), Մինաս Աղինեան, Աւետին Մորտաեան եւ ուրիներ : Խակ Արսէն Կիսուր եւ Արդենակ Արքիկան նայն Ռւսուցչանցին Հայ շշանաւարտներէն են եղած :

Պետ. Ռւսուցչանցոց որ ճրդարդու կը զանուէր, փոխազրուեցաւ Գասրդիւդի Սէն Ժօնէֆ Ֆրէններու վարժարանը որ թափուր էր այդ տարիներուն, Ֆրէններուն՝ Ընդհ. պատերազմի թիրումով, Խոթանսպուլ մէկնում ուժուածութեան հաջարածութեան էն եղած :

1916ին կ'աւարտէ իր ուսման ընթացքը Հոն, ի մէջ ալլոց, իրեն ուսուցիչ ունենալով անօրէն՝ կապէլ Մոււհասին Քէմմալ (Եղբայրը Երբեմնի կրթ. Տնօրէն Սավիէթ պէյյի), Ֆալզը Աշմէտ Արգաչ, Բուշէն էշքէֆ, Թօննայիլ Հազգը Պաթմաճիրոցու եւ Պետրոս Ասորունի :

Վկայականը առնելէ գերջ վիճակով իրեն պաշտօն կ'առաջարկուի Պալքէսիրի վարժարանին մէջ, բայց վարժարանին անօրէնը տիրող ներքին եւ քաղաքական պայմանները նկատի ունենալով զինքը եւ Պետրոս Ասորունի կը պասապարէ իր վարժարանին մէջ. այսպէսով ուսուցիչ և աշակերտ ակամայ բանտարկուած կը մնան Հոն, շուրջ վեց տիս : Յետոյ երբ պետական քննիչ Հաստիք ուսուցիչ մը պաշտօնը կը ներկայացնէ Գատրզիւդի Օման Կազի վարժարանին համար, անօրէնը զինքը կը ներկայացնէ : Հոն կը ծանօթանայ քաղէտ, պիպասան, մտաշերազիր մէշատ նորի կինթէքինի հետ որ իր բաղմաղազ վիճակին բերումով

եր բանափ կը բացակայէր ինձն էր որ կը Հոկէր զպրցական գործերուն։ Հոկ է որ իրեն տշակերս կ'ունենայ ներկային աշխարհապրեթան Ժիրի զամանօս, Օրոս-Բրօֆէսէօր Խոկին Տարբոթը։ Դարձեալ իր մի Ժամանակակից թշեամբ, յևապահու Քէշան Խորիք կ'արտօնա Եվլիշան և Տէրունիք թարգմանէն իր սիրուած թարգմանը։ Յախարիկ կը մէրդէ որիէ նիւթական հասուցում, այս թարգմանութեան համար։

Օսման կազի վարժարանին մէջ իր հնգու տարրուան պաշտօնավորու-
թեան չշանչն առև սոյլիքիք զամբէ կաւանդէ Պէյտափար Ֆէյզիք Լի-
ուէին մէջ, այժմ՝ Ըստ Լիսուսի, ուր մաթէմատիքիք զամբ կ'աւանդէր
Հայութածառ Մաթէմատիկան (Զօհական)։ Սակէ առ իբրև Առաջաւառ
մատանիցած է Բրօֆ. Վահրամ Միւհէնսիսիսանի նուազախումբին։

1917 թուականին, իրը այցելու ուսուցիչ, թուարմնութեան, թուրքերէնի, զբանաշխիք եւ մարդանքի գասեր կ'աւանդէ Գատարդիւզի Արամեան եւ Թորոտսկան գարժարաններւն մէջ՝ 1920ին, նոտի իրը ուսուցիչ, ապա իրը անօրէն, եօթը տարի պաշտօնավարած է Առաջապետագիւղի Թարգմանչաց գարժարանին մէջ։ Վարդարանը ունէր զօրաւոր ուսուցչական կազմ։ Դիզոր Շ. Վրդ. Իրրամասեան, Մինաս Մալեան, Զարմայր Քչէն, Կէօփէրեան, Զարեհ Բէրիսեան, Մարգինէ Վալիսէեան եւ Մին Աշօքը որ անդքերէն կ'աւանդէ։ Այդ քանիքի իր աշակերտներէն են Արմենիչ Ծիգրեան որ գասարօս է Ներկայիր Անձնանուագիւղի Արշկանց Գոչէճնան մէջ եւ Արրանամ Պատուքեան ու Աւաշինքիւնի պետական զրադարանի շնչն է, եւ Վսմէ. Հանրապետութեան նախագահ Ռ. Առաջի Ամերիկա այցելութեան ընթացքին նախագահ Ճննջնի Հետ ունեցած խառնկութեանց ընթացքին թարգմանի գեր կասարեց։

1927-28 տարիքը թանին, նորդանիք տնօրին Գետրոս Աղբունիքի Հրամակը, իր փոխ տնօրին, կը մտնէ Կերպարուսան ուր կը մտայ վեց տարի իւ Հարկեցացից պատճառակերպ, տնօրինին հետ, կը հեռանայ Վարդարակն 1933ին:

Մինչդեռ իր ուսուցիչը թուարանութեան և ըքչան ըլքն ալ (1935-36) իրը անօրէն Օրթազգիողի թարգմանչաց վարժարանին, պաշտօնավարէիք մերջ կարգ մը հայ վարժարաններու, մանկաւորաբար Անտուրան Յըգութեան հինգ դպրացներու յարաբերական գործերով կը գրացի:

1947ին կը մէկնի Սահ Բարյո (Պարպիլս) և գորորդոյն քով ուր Հայրապետական Պատուի բարձրագույն կը Գարեգին Ա. Արք. Խաչատրյան որուն հւան ծանօթացած էր երբ Մարաշի Կեդրոնական վարժարանի տեսակ էր և Ղալթիոյ Կեդրոնականի մէջ ալ պաշտօնակից եղած էր իրեն։ Մարզանը իրեն կը վասահի Սահ Բարյոյի նորակազմ Կեդրոնական Վարչութեան գիւղանագետի պաշտօնը եւ իրեն կը յանձնէ նաև տնօրոյն Եղիշէ Դուրքեան վարժարանի մէջ Հայրենին դասաւանդական Հոգոր։ Առաջնորդ Մարաշի Հայրենական Միունիշան անկաւուրին մէջ չափահատ մերեա Համար պիտի ինքն ուսարնեացար մը կը հասանաւ։

1954ին կը վերադառնայ Խոմտանուր և կը ստանձնէ Գէյողլուի թաղ՝ Աղաջուռի պետականի օրացունը զոր կը վարէ շարդ :

1957ին Ֆերբուսը գարմարանին մէջ իր այցելու քարտովար կը դանենք զինքը. բայց իր Սկիւտարի Ս. Խաչ Պարփակնը կը բացակի թաշառութեան Պարփակը զինքը Հնու պաշտօնի կը կոչէ, Վարչական և Կրթ. Տնօրինութեան Հնու յարաքերական զորագերու, իրը օճնական անուան Ենակ Ար. Սկիւտարի (Այժմ Ենակն Ենու)՝ որ նոր ժամանակ էր երանակչէն և գեղ քարտ չէր տեսական պարմաներուն։ Ցաւելիս բրայու Հնու իր զատաւանդէ նաև մաթէմաթիֆի զամբը։

1964-66 տարիքը քանի երան Գալֆայեան Արտանացի մէջ թւուրան-
նութեան զաներ կու տոյ՝ մինչեւ անօրէնսդէրին աստիճանութեան՝ Նորդ
տարիքներուն կը սկսի մաթէսաթիք աւանդել նաև Սամաթիք Աշխարհ
Վզութիւնների աղջկանց կիշերորդիկ գործարանն մէջ պայման մը դր կը
պարագանէլ աղջկանց Վէջուրութիւն Բաղաջան Խօրհուրդից Դիւնանակիւտիւնն
պայմաննին առանթիւք :

Ն. Խ. — Երենց բացառիկ շահեկանութեան պատճեառով, այսուղ նը-
պատակայարմար կը դատէնք, Պրմ. 2. 3. Տատեանի ինքնակենազրա-
կանէն նայութեամբ արտազրի այն մասէը որոմ Համբապետական
շրջանի Հայ կրթական կեամիլի ինչ ինչ իրադարձութիւններուն վրայ
լայս կը սփառէ:

Աւագ քննիչ Հասմիք Գևը Առաջավուտպիտ լուր զդիկց որ իրեն ներկայանամ, և Հայութ առաջցիչներու քննութեանց ներկայ գտնութիւն, իր օդական ունենալով Միահանու Աղասիոր Գէլը: Այդ դիմոցին, անձնիք Առաջանական Խթուրքուրքը՝ որուն Առանական էր Քայերու Ապահովնիք, որ իր կարգին զիմանք էր նույն Քննիչ Յանձնականութեան Նախարարական թիւն և կրթ. Տնօրինութեան, որ ևս ալ ներկայ գտնութիւն Հայութ առաջցիչներու քննութեանց իւ կարգի օժտութակութեանը բնածայիւն, Առաջանական Խթուրքուրքը իր 28 Յունի 1924ի ԿԲ. Նիստին հւետեւեալը արձանադրած է իւ տաճարներուն մէջ, ոդք. քայառակար Թորոս Աղասիանի զիրով:

ԿԱՍՏ. ԿԲ. 28 Յալիս 1924

իւրիչիքամէնք քննութեանց մէջոցին քննիչներուն ողէտք եղած աշակ-
ցոթիւնը ապահովէլու համար կարելի եղած է Համաձայնիլ քննիչ
Յանձնախութիր նախադաշտութեան և կրթ. Տնօրինին հւսու, որպէսզի
այդ քննութեանց մէջոցին կանոնադրաբար ներկայ գտնուի Առանձիւտ-
գիւղի վարժարանին Տնօրինը՝ Պր. Համբարձում Տատեան, որ Պետա-
կան վարժապետանոցի նախկին ըրջանաւարտներէն է : Պր. Տատեան պի-
տի կամար Հայերէնի թրթիւնի և փոխադարձաբար պէտք եղած
թարգմանութիւնները և առիթէն ու իր ներկայութենէն օգտուելով պի-
տի ընծայէ կարելի օժանդակութիւնը քննութեան ենթակայ ուսուցիչ-
ներուն :

Նմանապէս ընդունուած է որ Զափայի աղջկանց վարժապետանոցին
մէջ կատարութիր մանկապարտիզանութիւններու քննութեանց մէջոցին
ալ ներկայ գտնուի Պր. Տատեան և ողէտք եղած դիրութիւնները տայ
թէ քննիչներուն և թէ քննիչներուն :

Առենադպիր
Առար Նիկոլոսիան

Առենադպիտ
Պ. Պ. Ալորանի

Նախ սկսանք Մանկապարտիզանութիւններու քննութեանէն Զափայի
աղջկանց վարժապետանոցին մէջ, ներկայացան 24 մանկապարտիզան-
ութիւններ, քննիչներու համապատասխնիք Հարցումները, ևս այս Հար-
ցումները Հայերէնի վերածնութ գրիցի տախունին վրայ, Հարկ եղած
թերունացի բացատրութիւնները տայով, քննութիւնը տեսեց շաբաթ մը,
յիսոյ սկսայ թուղթիւնը կարգալ մինակն և միեւնոյն առեն թթիւնին
թարգմանել և նիշէրը զնահատել միասնաբար : Ամէն ինչ լրանայէ յե-
տոյ առաջ քննիչը յարանեց քննութեանց արդիւնքը, որոնք ուրախու-
թեամբ առելիք կազան թէ որորն ալ լաւ նիշէրով յաջողած են և արժանի
եղած էնիշէթնում առնելու :

Քննութեանց Բ. շշանը սկսու Սուլթան Ահմէն Թաջ Մէքբէյի
մէջ, Հոս ինձի ընկերութեան նաև Միահատ Ալգուրա Պէլը, քննութեան
այց Բ. մասը նախակրթաբանին և երկրորդական վարժարաններու ու-
սուցիչներուն Համար էր, որոնց վկայականները վաւերացուած չէն :
Ներկայացողներուն մէջ կային շաս մը ուսուցիչներ և վարժարաններու
անօրէններ, Մարկոս Նաթաննեան, Գիորգ Պօղոսեան, Յովհաննէս Գո-
րբոսիան, ՊալՓայեանի երեք քոյլերը, և Զապէլ Ասամուր (Սիբէլ) :
Մէնք Սիբէլը Հայերէնի քննութեան պիտի ենթարկէնք... : Միահատ
Պէլին զանալով ըստ. «Եր ճանչնէք այս կիմը որ մեղք կը ներկայու-
այ, Հայերէիք քննութեան ենթարկելու համար, մենք ո՞չ թէ զան
քննելու, այլ իր զանալու կարգալով Հասկենու անզամ կարգութիւն
շռնիւթ : Օրէնքին արամագրութիւնները պէտք է յարգութիւնն
ուսուցիչը առաջանանքին առնելու և Մատթէոս Զարիֆիեանի «Տրամու-
թեան և Խազաղութեան երկերէն քառեակ մը արձակի վերածեց Հիս-

նալի հայերէնով մը : Այդչափը բաւ համարուեցաւ և ազատ ձգեցինք
զինքը :

Սիբէլին վերջ հայերէնի քննութիւնները կը շարունակուէր : Միւս
ուսուցիչներուն հայերէն ուղարկութիւն մը գրել տուինք՝ ննթեցա-
նութեան գրեթէ մը կուր մը ընարելով և լրանալէ յետոյ թուղթէրը Հա-
ւաքիւլը Միահատ Պէլին հւսու զիմ զիմաց նասանք եւ սկսանց սրագրու-
թեան նիշէրը զնահատելով : Հոս պէտք է աւելցնեմ որ յաջողած ըլլա-
լու համար 10նի քրայ 5 թիւը բաւական էր :

Արամեան-Ռւնեան վարժարանի Տնօրէն Յովհաննէս Գարիպէանի
թուղթը Միահատ Պէլ որպաղքած և իր թէ սխալ մը զամա ըլլալով 9
նիշ զնահատած էր : Երբ վերջապէս նիշէրը իրենց չաղորոքուցաւ, Պր.
Յ. Գարիպէան առարկեց 9 թիւին և րողոքեց Հասիպ Պէլին, ըսկով,
թէ ինչոք զորոցի մը տարբէն և Հայերէն կ'աւանդէ նոյն զարգութիւն մէջ,
կարելի չէ որ տառախանը մը ունեցած ըլլայ: Հասիպ Պէլը ուղարկու-
թեան թուղթը ինձի տառա զիմով թէ անզամ մը ալ ևս աշք անցընեմ,
տեսնելու համար թէ իրապէս սխալ մը կա՞յ թէ ո՞չ :

Թուղթը ուշի ուղի աշքի անցուցի և որեւ սխալ չդատա և յարանե-
ցի Միահատ Պէլին : «Էֆէնտիմի, ըստա, ևս լայ բասին վրայ ապաթարց
չէ զրած» : Հսի որ թէեւ ևս ալ չառ լայ հայերէն չմ զիմեր բայց զի-
տեմ որ կու լայ վկու զայ» «կու տայ» բայէրը խոնարհուելու տանեն ա-
պաթարց չեն առներ : Զանազան նկատումներով չէի ուղեր պատիկ ձգել
զինքը, ևս Հասիպ Պէլին ըսի . «Ելոյ», պղտիկ սխալ մը ունի ևս 9 թիւը
բաւարար է :



Ուրիշ գրուած մը Առավուտղիւդի Տնօրէնութեան շընանին : Սկիւ-
տարի Ամերիկան Աղջկանց Գոլէճի բոլոր չընանաւարտները Հայ օ-
րիորդներ էին զինապարտի շընանին : 1922ին 21 Հայ աշակերտուհիներ
շընանաւարտ եղած էին վարժարանէն, զպոցի Տնօրէնուհին էր Ամերի-
կունիք մը, Սիս Քինի, զինապարտի շընանին ասոնց քննութիւնները կա-
տարուած էին իրենց մէջոցներով, առանց կրթ. Տնօրէնութեան իննիշ-
ներ ուղերու : Կերպէն ասանք նրա ուղուցի ըլլալու Համար զիմում կա-
տարած էին, կրթ. Տնօրէնութիւններմած էր զիմենք, առարկելույ թէ
այդ վկայականները անվաներ են իրենց Համար : Կարու փաստաբներ,
թուրք վարժարաններու տնօրէններ մէջամասած էին բայց չէին յաջողած :
Վարժարանին Հայ առաջցիներէն Տէր և Տէր. Յովհաննէս Այլքասա-
նանները, որոնք ծանօթ էին ինձի, Սիս Քինիին առաջարկած էին ան-
գամ մը ալ ինձի զիմենք Ակիւտար երթալու ներկայացաց Տնօրէնու-
հին, որ մաքուր Հայերէն կը խօսէր, խնդիրը պարզեցին եւ վկայական-
ներ առնելով Հասիպ Պէլին էր, ևս ան ըստ, թէ այս երթորդ անգամն
էր որ վկայականները իրեն կու գային : Բացաւար երթալու ներկայացաց Տնօրէնու-

ները յանցաւոր չէին, անոնք աշխատելով արժանի եղած էին այս վեայականներուն։ Վաստականները միայն անդերէնով դրաւած էին, զանգուածները եւ թիւեր չկային, հրահանգեց, որ զպոց երթած եւ վըկայականներուն ևաեւը չին թրքերէնով զաւերուն անունները եւ նիշները զրեմ եւ տանիմ, նոյնաւթեամբ կատարեի հրահանգները եւ կրկին գիտեցի, այս անգամ չկրցու մերժել եւ վաւերցնելով ինձի յանձնեց վըկայականները։ Անժիշտացէս լուրը հեռամայնով հազորցեց զորոց եւ վկյայականները Սկիւտուր տանիմ յանձնեցի Տնօրէնուհին, որ շափազանց յուղուած ջորչակալութեն յայտնեց, աւելցնելով թէ ինչպէս պիտի կարենար փախադարձել այս մեծ ծառայութիւնը։



1927ին գետ Առավուտաղիւղի անօրէնն էի. Պր. Առրունէն լուր զըրկած էր որ իրեն այցելեմ, որոշեալ օրը ներկայացայ իրեն, իրազա Գառագոմիկան կը հրաժարէր կեղունականի Տնօրէնութենէն եւ այս պաշտօնը առաջնորդի էին իրեն։ Խօսքի սկսելով յայնեց թէ կ'ուղիք կի կերպունական տանիք։ «Դիմաս որ, ըստ, ևս մաթէմաթիքի ուսուցչեց եղած եմ եւ գույն ինձի աշակերտաց ևս վարժապետանոցի մէջ, գույն յարարերական զործերու փորձառութիւն ունիմ եւ ծանօթ եւ կրթ։ Հրանակիներու, կեղունական պիտի զամ եւ փոխանօրէնի պաշտօնը պիտի յանձնեմ քեզի»։ Ընուռնեցի առաջարկուած պաշտօնը, հակառակ Առավուտաղիւղի թագ. Ասրհուրդի ընդդիմութեան այսպիսով նախկին ուսուցիչին հնա պաշտօնակից ըլլալու բախուց պիտի ունենայի։

Պր. Առրունէն գրգիւնական եւ աշակերտէր մարդ, առաջին անգամ ձեռնորդից հիմնական նորոգութեան կեդրոնականի չվճին, որ ձիւուելին մինչեւ այնօք զրել որեւէ նորոգութիւն չէր տեսած, չինըր խորխուլ վիճակ մը կը պարզէր եւ տախտականածները եւ սանդունեները չափազանց հիցած էին, այս բարգմածախս զործին համար պայոնովից նաեւ Առնասարեան թնամակարութեան եւ բարեսէր ազգայիններու նիւթական օժանդակութիւնը։ Նորոգութեանը շարունակուեցաւ ամրոցը ամառուան արձակուրդի շըքնարին։ Պր. Առրունէն կզիի օդափոխութեան զայցած ըլլալուն, կանուխ կը մեկնէր դպրոցէն, ինձի ճգկելով զործաւորներու եւ շինուածների թերու հաշիւներուն կարգադրութիւնը եւ վըճառութեանից։

Նորոգութիւնը հազիւ լրացաւ։ Ենպահմերերի վերջերը։ Տնօրէնութեան եւ ուսուցչաց սեննակը, հանդիսարանը, զրասեղանները, ամէն բան հիմնովին նորոգուեցաւ եւ կահաւորուեցաւ ճաշակաւոր կերպով։

Հոկտեմբերի առաջին նրկաւարթին էր, ուսուցիչները եւ բոլոր աշակերտները հաւաքուեցան սրան։ Տնօրէնի բացման խօսքն եւ Գարեգին Նաբակունու Խաչատրեանի պահպանիչն վերջ միարեքան երգուեցաւ ՀԱՅՐ Մերը եւ աշակերտները ուսուցիչներու առաջնորդութեամբ ուղղուեցան իրենց գատարանները, սկսելու համար 1927-1928 տարեցնակի զաւերու։



ՔՈՅՐ ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍԵԱՆ

Մհամ է Մարտինի մէջ 1897ին։ Աւազանի անունն է՝ Սիրակ։

Իր ուսումը կը սկսի առնել աեղոյն ֆրանսացի քոյլերու վարժարանին մէջ ուր տիրոզ միջամայրին ու իր բնասուր հակոմներուն ըկումանիվ, իր մէջ կրօնական կոչումը կ'արթնուոյ։ Արհիսապտին Մարտին Եպիսկոպոսի թերզութիւններուն անսարդ կը հաւաքան Անարատ Յզութեան Մարտին եւ 1912ին Խօթանպատ գալով կը մանէ Միաբանութեան բարձրագույն (Խօթակի) վարժարանը։ Մայր Պրեմիս Եազրքնակնի օրով։ Հու է որ կը սորփի Հայ Լեզուն։ 1917ին Կաւարտէ վարժարանի եւ կը ձեռնազբուի մարդապետ, ուրեկ վերջ իրեւ ուսուցիչ կը պաշտօնավարէ Խաթնապուլի Անարատ Յզութեան Վարժարաններուն մէջ։

1921ին կը մեկնի Հայէպ՝ աքսորադարձ որբուհիները խնամելու պաշտօնով։

1929ին կը վերացանայ Խօթանպուլ եւ պաշտօնի կը կոչուի Բանկաթիի Անարատ Յզութեան Վարժարան Վարժարաններին մէջ ուր կը պաշտօնավարէ մինչեւ այսօր։

Վերջերս առնուեցաւ իր կրօնաւորական կեանքի յիսնամեայ յորել-հանը։



ՊԵՐՃՈՒՀԻ ԴԱՆԻԵԼ

Ծնած է Խոթանպուլ 1897ին :

Նախակրթութիւնը ստացած է Արամեան Վարժարանի և ազա նոյն թաղին Ալօրերու Փրանսական վարժարաններուն մէջ :

1911ին Արամեան Վարժարանի մէջ պաշտօնի կը կռչուի, ուր կը մը-նայ չորս տարի և 1917ին կ'անցնի հսահան Վարժարան՝ Նախակրթա-րանի մանչերու բաժնին ուսուցչի և ընդհ. Հոկիչի կրկնակ պաշտօնե-րով :

1917ին մինչեւ 1966 մնայուն ուսուցչուհի պաշտօնով կը մնայ հսահ-ան Վարժարանի մէջ :

Ներկայիս՝ իրերւ այցելու կը պաշտօնավարէ նոյն վարժարանին մէջ :

—



ԳՈՀԱՐԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ

Գոհարիկ Ղազարյան (Համբարձումեան) ծնած է Խոթանպուլ 1899 թուականին :

Իր ուսումը տերողացուցած է զանազան թագային վարժարաններու մէջ՝ միաժամանակ զործելով իրրեւ օգնական ուսուցչուհի :

Իր ուսուցական րուն ասպարէզը կը սկսի հսահան Վարժարանի մէջ, յաջորդաբար Հայկ Խօմասարկունի, Ալեքսիք Մելքոնյանի, Ա. Արամեանի և այլքայլուն Հերմինի Գալուստեանի տնօրինութեանց ըլջանին :

Հսահանի մէջ 36 տարի ծառայած է իրրեւ մնայուն աւսուցչուհի, բացի թուարանութենէ, Դ. Է. Ե. Կարգերու բոլոր զանդելով և Անկէ Գերջ, առողջական պատճառով, իրերւ այցելու կը շարունակէ շարդ իր պաշտօնը :

Իր դասաւանդութեան բուն հիւզը եղած է ֆրանսերէնը զոր ուսուց-ցած է, սկսակներէն մինչեւ Ե. Գասարանի, Կրկսեա աշոկերութեան :

Վարժարանին մէջ, Հինգ կարգի աւանդած է նաև ձեռական աշխա-տութեան զաներ, մնայուն աւսուցչութեան ըրջանին :

Հսահանի մէջ, միջոց մը, Հաստատուած որբանոցին մէջ ալ Փրան-սերէն զասաւանդած ու կասարած է նաև զիշերային Հոկիչի պաշտօն, անդամակցելով Արրախնամ Ժողովին :

Ամուսնացած է 1930ին :



ԳՈՀԱԲ ՏԵՐԱՍՈՒՐԵԱՆ

Ծնածէ Ռուսաթագավորություն, 1899ին:

Աւարտած է տեղուոյն Յովհաննեան միջնակարգը եւ տասնընթեց տարեկանին արդէն իսկ նույիրած է կրթական զործին՝ իրեւ մասնակարարի պահպանուհի չըստ տարի պայտօնայիշելոյն նոյն ժաքարաբանին մէջ։

Կամքէ անկախ պատճառներով չորս տարի Հնացած է ապարքզէն :
Խօթանգուու զալով նախ Օբագիգի Թարգմանչացին մէջ՝ Երկու տարի, Պալքէսիրի Հայկուհեանին մէջ՝ մէկ տարի և Գարվայեան Արքանցի մէջ՝ Երկու տարի պաշտանավարեէ յայտ 1927էն մինչեւ այսօր կը շարունակէ իւսուցչական պայտոն Թօրգատուի Հեւնո-Վարդուհան Վարժարանին մէջ՝ իրեւ մանկասարտիզանուհի :



ԳԵՂԱՆՈՅՆ ԹԵՐՁԵԱՆ

Մասմանակ 1900թ.:

իր նախնական կրթութեանը ստացած է, թագին Տատևոն Աղջ. Վարժապահնեն մէջ օրուն շրջանը կ'աւարտէ 1914ին:

Նոյն տարին կը մտնէ Գլուխոսէր Տիկինանց Վարժուհի Հինոցը (Գում-
պարու) ուր ուղղակի կ'ընդունուի Ա. զամարաննը : Հան իրեն մանկավար-
ժութեան ուսուցիչ կ'ունենայ Պօղոս Գէորգիանը՝ Ժընեւի Համալսարա-
նէ :

1916-17 տարեց լինակնին՝ շրջանաւարտ Վարժուհինոցէն, տարի մըն ալ Թաղսիսի Մատուց Պրաճճիսիթիքի մասնաւոր գարժարանը կը յաճախէ դօքացնիլու Համար Պրաճճիսիթէնը:

1918-19ին առաջընկերան ասպարեզի ղին կը հետեւի Գումզաբուի Տիգերանի Առաջընկերանի Մինսկականի վարչապահանին մէջ :

1919-20 տարեցը ջննինք մինչեւ 1922-23 տարեցը թշուանի հէսը Դպրոցա-
սէրի Վարժուաւի ինսոցին նախակրթաբարանի բաժնինք մէջ կը պաշտօնավարէ-
իր գիւղոթիկ դաստիարակչուուհի՝ մանկավարժ Պալոս Գէորգիեանի ար-
ևոր կնութեան օրով:

1923-24 տարեցընին, իբրև նախակըթարտնի բաժնի զիշերօթիկ դաստիարակուուհի, կընդունուի Նոր Դպրոց ուր մեծ դաստիարակ Յ. Թ. Հինդլեանին ձևաքին տակ կը հմտանայ մանկավարժութեան նրբութիւններուն:

Նոր Դպրոցի մէջ իբրև գլուխօթիկ կը պաշտօնավարէ տասնըշրթ տարի եւ ապա ցիկլեայ՝ իբր զատիքարակ-ուսուցչուհի Ե. զատարանի

Յ. Թ. Հինգումանի մահին վերը ինք կը ստուգեաէ Վարժարանի առօրէնսդրութիւնը զոր կը շաբաւակիէ մինչեւ այսօր :

1958ին իր ուսուցչական կեանքի 40ամեայ յորելեանը տօնուած է Հենգեանի սաներու կողմէ :

Կուռարած է թարգմանութիւններ որոնց զվարաբներն են Յունի (լ. Պայտ) և Ընտանիքութիւն (Հ. Մալո) :



ԵՐԱՆՈՒՀԻՄ ՎԱՐԴԵՐԵՍԵԱՆ

Ծնած է Սիմեոնի 1900ին :

Մանուկ Հասակյան հաստատուած էն Խոթանպուլ ուր Հայակըթու-
թինը ստացած է նախ Մայր Վարժարանի և ազա Մինասեան Վարժա-
րանի մէջ :

Զորս տարի աշակերտելէ վերջ Դպրոցակը Տիկնանց Վարժարանին,
կը վիշտուի 1920-21 տարեւրջանին, ուրիէ անժիշտակս ուսուցիչ կը
կորդուի Օրթագիւղի Որբանոցին, հոն երկու տարի պաշտօնավարելէ
վերջ, 1925-26 տարեւրջանին անցած է Նոր Դպրոց ուր կը մնայ ցարդ :

1937ին իր Նոր Դպրոցի ուսուցչութեան 40ամեայ յորեւեանը տօն-
ած է Բարք Օթէլի մէջ :



ԱՇԽԵՆ ՃԵԶՎԵՃԵԱՆ

Ծնած է Խոթանպուլ՝ 1900 Դեկտեմբեր 22ին :

Կոմինական կրթութիւնը ստացած է Պէղաղեան (մէկ տարի), Ֆր-
քոնսական (Տօռնական) (Երեք տարի) և Տայեան Հայ Օրիոր-
դաց Ճեմորանի մէջ (Երկու տարի) :

Երկրորդական տոհմիկ կրթութիւնը ստացած է շարունակելով Տայ-
եան Հայ Օրիորդաց Ճեմորանը, ուրիէ 1918ին չընանաւարտ ըլլուլէ
վերջ, յաճախած է Առնայուտովիզի Աղջկանց Ամերիկան Քոլեջը ուր-
իէ չըստ տարի վերջ (1922) բնիքացաւարտ կած է :

Աւագանուցական պատմին պաշտօնը վարած է 1923ին, Ակրամարի Ճե-
մարան Վարժարանին մէջ ուր մէկ տարի մնալէ վերջ անցած է Գումարա-
րուի Պէղման Մայր Վարժարանը և հոն պաշտօնավարծ է մինչեւ
1931:

Նոյն թուականին կը մեկնի Եւրազա ուրիէ տարի մը վերջ վերա-
դառնալով Դալմաթիոյ Կեդրոնական Վարժարանին մէջ կը ստուգնէ անդ-
րէն և Փրանսերէն լեզուի զասաւանգութիւնը և ներքին ուսուցչուին
պաշտօնելը զոր կը վարէ ցարդ : Հանգուցեալ անօրէներէն Համբար-
ձում Յարութիւնանի մահունէն վերջ պահ մը կը նշանակուի նաեւ
փոխ անօրէնի պաշտօնին՝ նոյն Վարժարանին մէջ, պահոն մը դոր յի-
տագային ալ կը վարէ, Հրանդ Տ. Անդրէասեանի անօրէնութեան ըրբա-
նին, յիշեալին անհանգստութեան կորճ ժամանակամիջոցի ընթացքին :



ՆՈՒԱՐԴԻ ՇԵՐԻԹՔՆԵԱՆ

Մնած է Խոթանապուր՝ 1900ին։

Նախակըթութիւնը ստացած է Միհնուեան վարժարանին մէջ։ յետոյ անցած է Գարոցասէր որոն Ընթացքն ալ աւարտելով, 1917 թուականին ուսուցչական պաշտօնի կը կոչուի Միհնուեան վարժարանին մէջ։ Հոն կը մնայ երեք տարի եւ իր մօրը հիւանդութեան պատճառու միջոց մը կը հեռանայ ասպարէզէն։

1926ին, մօրը մահուրնէն վերջ կը վերսկսի ուսուցչական ասպարէզին հետեւիլ, պաշտօնավարելով Պէտքան Մայր Վարժարանին մէջ ուր կը մնայ ցարդ իրեւ եւ գասարանի ուսուցչուէի։



ՔՈՅՏ ԶԱՐՄՈՒԿԻԴԻ ՄԻՀՐԱՊԵԱՆ

Մնած է Երզնկա, Դերջան՝ 1901ին։

1912ին որբանալով ընդունուած է Գարվայեան Որբանոց որուն շըրջանը աւարտելից վերջ, Աւանմնական Խորհուրդի մօտ ալ յաջութենէն մը վերջ վկայուած է իրրեւ ուսուցիչ 1920ին եւ սկսած է պաշտօնավարել Որբանոցին մէջ։

1923ին, Զաւէն Պատրիարքի ձեռամբ, ստացած է Մայրապետական Քօղ, իսկ 1933ին իրեն տրուած են Սարկաւագութեան չորս աստիճաններ։

Յարդ կը պաշտօնավարէ նոյն Որբանոցին մէջ։



ԷԼԻԶ ՊԻՒԷԶԻԿԱՑՅԱՆ

Ծնած է Խոթանպուլ 1901 Յունիս 26ին :

Նովակրթութիւնը ստացած է Կէտիկիմաշայի Ս. Մեսրոպեան Վարժարանին մէջ՝ Ներէս Զաքարեանի անօրէնութեան շբջանին, յետոյ ուսումը շարունակած է Գողրցանէր Տիկնանց Վարժուհինցը՝ Տիկ. Մուշտի տեսչաթեան օրով, որիէ ըրջանաւարտ եղած է 1918ին : Կոյն առարին պաշտօնի կոչուած է Պէտքթաշի Մաքրուէւան վարժարանը՝ հոդեցյան Նորոյին Ս. ի անօրէնութեան շբջանին : Հան տարիք մը պաշտօնավարել գերը, կ'անցնի Գումզդարուի Պէտքնան Մայր Վարժարան (Պէորդ Պօղոսեանի օրով) ուր կը պաշտօնավարէ տառը տարի :

Նորէնին՝ Աւետիք Մեսրոպեանի Հրաւէրով անցած է Էսակեն Վարժարան որպէս զատախարակ-ուսուցիչ՝ Խախակրթարանի բաժեկն, աւանդելով նաև, Երկրորդական բաժեկն, կարդ մը զիտական ճիւղերը : Քիչ ժամանակ վերջ իրեն կը յահճնուի նաև ազդկանց բաժնի ընդհանուր պաշտօնավարէ պաշտօնավարէ էսակեն լիսէի մէջ :

Ներկայիս՝ Հերմինէ Գալուստեանի անօրէնութեան շբջանին, կը չարունակէ պաշտօնավարէ էսակեն լիսէի մէջ :



ՄԱՐԻ ԶՐԱՔԵԱՆ

Ծնած է Խոթանպուլ՝ 1901ին :

Իր ուսումը յաջորդաբար ստացած է Գումզարուի Ֆրանսական և Մինասեան Վարժարաններուն մէջ և ապա Գողրցանէր Տիկնանց Վարժուհինցէն 1919ին վկայուելով որպէս ուսուցիչ, հետեւեալ վարժարաններուն մէջ պաշտօնի կոչուած է որպէս մաթեմաթիքի, ֆրանսիրէնի և ձեռագործի դաստառ :

1919-1920 Պէտքեան, 1920-23 Խորէնեան, 1923-24 Գնալը կղզիի Ներօէնեան, 1924-27 Թագէսսեան, ուր պաշտօնավարած է նաև իրեն անօրէնութիւնի մինչև 1938: Տարիք մը Պէտքթաշ Մաքրուէւան Վարժարանի անօրէնութիւնը վարելի յետոյ 1935-45 տարեցիաններուն նոր Դրաբոց և ապա 1945-68 եղած է Գոլֆայեան Որբանոցի անօրէնութիւն :



ՄԱՐԻԱՄ ՄԻՆԱՍԵԱՆ

Ծնած է 1901ին՝ Բաղարքօյ:

Իր ուսումը ստացած է հասեան Վարժարանի մէջ որուն շրջանը հապալ աւարտած, 1922ին, պաշտօնի կը կոչուի Հոն իրրեւ մանկապարտիդ պանուհի:

Ուսուցչական իր առարկելիք ընթացքին պաշտօնավարած է Ս. Մէսրոպիան Վարժարանի և 1930-55 առաջներուն նոր Դպրոցի մէջ՝ իրրեւ մանկապարտիդ պանուհի:

Ներկայիս պաշտօնի գլուխ է Գարակէօղեան Վարժարանի մէջ:



ՎԱՐԴՈՒՀԻ ԵԱՐՃԱՆԵԱՆ

Ծնած է Ակն՝ 1902ին:

Նախակըթութիւնը ստացած է տեղույն Հռիփիսիմեանց Վարժարանի մէջ:

Ա. ընդհանուր պատերազմին պատճառաւ չորս տարի մնացած է Հայոց ուրեմն Խսթանակութ գալուղ Հաստատուած է: 1919ին կ'արձանագրուի Դպրոցակար Տիկնանց Վարժարանը ուր նախապարտաստական դաստիաներէն սկսեալ կը չարունակէ իր ուսումը լրացուցիչ կարգերուն մէջ ար եւ Հակառակ որ գեռ չէր վերջացած տարելը թանը (1922-23), չնորացիւ տնօրէնին՝ Պ. Գէորգիանի ջանքերուն իր դասընկերներուն նման, կը ստանայ վկայականը:

Հակառակ իր վկայականին սակայն կրթական տիորէնութիւնը ընդունելի չի դանելի իր ուսուցչական ասպարեզ մուտքը նկատի ունենալով որ զինուարաբը չընանին վարժարանին մէջ փոխանակ թուրքերէնի անդերէն կ'ուսուցուէր Ռուսի, իր նմաններուն կարգին, պետական քընութիւն մը անցնելով Էնիշէրնամէ մը կ'առնէ և կը սկսի պաշտօնավարել իրը ուսուցչ:

Նախ իրեն կը տրուի Գարտըգիդի Աղդ. Խնամատարութեան բացած որբերու զասարանը որ սակայն Հայութ քանի մը ամիս վերջ կը վակուի թէկէ բայց ինչ պաշտօնի կը կոչուի Արամեան Վարժարանի մէջ, մինչեւ տարելը շանհանին վերջաւորութիւնը: Անկէ վերջ տարի մը կը զտնուի Գումադարուի Վարժարան Վարժարանը ուրեմն կը նետուի առեւարական ասպարեզ՝ երեք տարուն կարճ միջոցով մը և ընդհուպ կը վերագառանյ իր կոչումին եւ 1928ին կրգին պաշտօնի կը կոչուի Գարտըգիդի Արամեան Վարժարանին մէջ ուր կը մնայ ցարդ:



ԳԱՐՏԻՆԵ ԳԱԲՐԻԵԼԵԱՆ

Մասն է Խոթանպուլ՝ 1903ին :

Իր ուսումը ստացած է Սկիւտարի Աչմէքընեան Շեմաբանի մէջ եւ ուսուցչական պաշտօնի կոչուած՝ նոյն վարժարանին մէջ՝ որպէս մանկապարփառանուհի :

1927էն մինչեւ 1954 կը պաշտօնավարէ Պէտքթաշի Մաքրուչեան Վարժարանին մէջ, ուրիէ վերջ իրեւ մանկապարփառանուհի կ'անցնի Սկիւտարի Ներէսեան-Երմոնեան Վարժարանը ուր կը պաշտօնավարէ ներկայիս :



ԱՂԱԽՆԻ ՄԱՐՏԻԿԵԱՆ

Մասն է Մուշ՝ 1904ին :

Մանուկ տարիքին փոխաղբուած է Խոթանպուլ՝ Գատրզիւզ ուր Հետեւիով Անարատ Յգութիւն Վարժարանի (որ այն թուականներուն բարձրագոյն ընթացք ունէր) ընթացաւարտ կ'ըլլայ 1922ին :

1922-23 տարիքիններէն սկսեալ պաշտօնի կը կոչուի Բանկալթիք Անարատ Յգութիւն Վարժարանը ուր իրեւ մնայան զատափարակուհի կը մնայ մինչեւ 1937 ուրիէ վերջ ամռանանալով կը շարունակէ իր պաշտօնը հոն, այս անգամ իրեւ այցելու ուսուցչուհի :

1942-55 կը վարէ նոյն Վարժարանին անօրէնութիւնը ուրիէ վերջ կը կոչուի Լուսաւորչեան Վարժարանի անօրէնութեան՝ Վարժարանը, այդ չըլանին անէր մանկապարտէդ եւ իրեւ նախակրթարան՝ Առաջին և Երկրորդ-Երրորդ մեացեալ զատարաններ միայն 55 աշակերտներով։ Իր ջանքերով կ որ հետպհեաէ կը կարուի, անջատաբար մանկապարտէգէն, ամրագլական զատարաններով Լուսաւորչեան նախակրթարանը շուրջ 200 աշակերտներով։ Ցարց կը պաշտօնավարէ նոյն վարժարանին մէջ :

Հետեւած է Կիւլպէնկեան ֆոնտի կողմէ Աչքրի մէջ կազմակերպուած մանկապարժական զատընթացքներուն :



ԹԱԳՈՒՀԻԿԻ ՆԱՌՈՒԿԵԱՆ

Մհամձ է 1904ին Խոթանգուլ:

Իր հուսումական զիծը կը սկսի Ֆրանսուկան Երևանի ժայիք ժանկապարտէն, կ'անցնի Բանկավայրի Աղքաստաւէր Տիկնանց Վարժարանէն և 1910ին կը յանի խսեան Վարժարան, Գրիգոր Մարգարեանի, Կարապէս Պալապանեանի և Հայկ Խօճառարեանի անօրէնութեան շրջաններուն:

1919ին Հայ Բժշկական Միութեան կազմակերպած հիւանդապահութեան և Երեկոյան զարդարացներուն հնատեւելով կը վկայուի իրեւ հիւանդապահուհի, նոյն տարին շրջանաւարտ ըլլալով նաեւ խսեանի միջնակարգէն:

1920ին, իրեւ մանկապարտիպանուհի, պաշտօնի կը կոչուի Ֆերգանի Մէրհամէթճանան Վարժարանի մէջ, միեւնոյն տան Փրանսուրէնի և զարդարութեան զատէր աւանդելով նոյն վարժարանին նախակըթարանի բառանին:

1926ին մանկապարտիպանուհի պաշտօնով կ'անցնի խսեան Վարժարան:

1943էն սկսեալ պաշտօնի կը կոչուի խսեան Վարժարանի նախակըթարանի բաժնին իր մնայուն ուսուցչուհի և ողնական գործակից վարժարանին պատասխանառ բժիշկ Տոքիք. Տանտինեանի՝ առողջապահուն դոբերու. մէջ:

Ներկայիս կը մնայ նոյն վարժարանին մէջ:



ԱՐՈՒՍԵԱԿ ԲԱՐՍԵՂԵԱՆ

Մհամձ է Սկիւտար, Խճատիլէ՝ 1905ին:

Նախակըթութիւնը ստացած է թաղին ներսէսեան-Երմոնեան Վարժարանին մէջ, մինչեւ բարձրուողն առաջին, երր զին. զբաժան պատմառու փոխագրուած է, նախ՝ Կարսականեան և ապա Երանուչեան Վարժարան որուն անօրէնուհին էր Տիկ. Գրիգորեան: Ընթացաւարտ ըլլայէ վերջ տարի մը Տայեան Վարժարան կը յաճախէ և յետոյ կ'անցնի Սկիւտարի Աներիկան Աղջկանց Քուէնը ուրկէ վկայական կը ստանայ: 1923ին:

Յաջորդ տարին իսկ իրեւ ուսուցիչ պաշտօն կը ստանանէ թաղին ներսէսեան-Երմոնեան Վարժարանին մէջ և հիւանդութեան ընթացով եղած կարճ զարդարներով, մինչեւ ներկայ թուականը կը շարունակէ իր պաշտօնը:



ՀԵՐՄԻՆԵԼ ՍԻՄՔԵՇԵԱՆ

Ծնած է Խոթանպուլ 1905ին :

Նախակըթութիւնը կը ստանայ Սկիւտարի Ս. Առաջ նախակըթարտնի մէջ, իսկ ժիշնակարդը գարձեալ Սկիւտարի Տայեան Վարժարանը :

1923ին կը սկսի պաշտօնավարել Սկիւտարի Աչմէրհեան Վարժարանը իրը գաստիարակ-ուուցիչ :

Երկու տարի վերջ կը շարունակէ իր պաշտօնը այս անդամ Սկիւտարի Ներսէսեան-Երմանեան Վարժարանը ուր կը մնայ 16 տարի :

1941ին կ'անցնի Պէտաղեան Վարժարան - 1950ին կը մտնէ Կէտիկիա-շայի Ս. Մելրազեան Վարժարանը ուր երեք տարի պաշտօնավարելէ յետոյ 1953ին կ'անցնի Ֆէրբիգի Վարժարանը : Տարի մը Ամերիկա մը-նալէ վերջ 1954ին պաշտօն կը ստանձնէ Պամոնթիի Հայ Կաթողիկէ նախակըթարանը ուր կը շարունակէ պաշտօնավարել ներկայիս :



ՄԱԹԻԼ ՏՈԳԻՍԵԱՆ

Ծնած է Խոթանպուլ՝ 1907ին :

Նախակըթութիւնը ստացած է Դպրոցատէրի, իսկ երկրորդական ու-առևը՝ կատեան Վարժարանի մէջ :

Երբեւ ուսուցիչ իր առաջին պաշտօնը կը ստանձնէ Գալֆոյիան Որ-րանցի մէջ 1926-27 ասպեքտանին ուրիշ կը փոխադրուի Ֆէրբիգի Մէրհիկի Վիլհամշէմեան Վարժարանը (1927-29) հուսկ ապր կատեան Վարժա-րանը՝ ուր կը պաշտօնավարէ ամբողջ 17 տարի (1929-1946) :

Նոյն տարին կը մեկնի արտասահման ուր կը շարունակէ ծառայել կըթական գործին՝ իրբեւ տնօրինուչի պաշտօնավարելով Հայէպի Հայ-կագեան նախակըթարանին մէջ՝ մինչեւ 1966:

1966ին Պէտրութի Նշան Փալանձեան ձեմարտնի մէջ, իրբեւ երկրոր-դական բաժնի կարգապահական եւ գաստիարակչական պատասխանա-տու, կը մնայ ապրի մը եւ 1967ին կը քաշուի ասպարէզին :



ՀԱՅՉԱՆԴ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ

Ծնած է 1907ին Խոթանպուլ:

Նախակըթութիւնը եւ Երկրորդական ռազմում կը ստանայ Ակիւտա-
րի Տատեան Վարժարանը, ուրիշ չրժանաւարտ կ'ըլլայ 1921ին :

Նախ կը պաշտօնավարէ Ակիւտարի Սէմէրձեան Վարժարանը որպէս
մանկագրատիզպահուչէ ապա 1936ին կ'անցնի Գատրդիւզի Արամեան-
Ռէնեան Վարժարանը նոյն պաշտօնով, զոր կը շաբաւնակէ մինչեւ այ-
սօր :

ՑԱՆԿ ՆԻՒԹԵՐՈՒԻ

	կ:
Խմբագրական Մարմնի Խօսք	3
Ուսուցչաց Միութեան անունով	5
Մշակուածնի է իր վարձին - Շնորհի Արք.	8
Արամանի Բրար Քիչիսինինի	11
Զարուհի Գաղուստնան	12
Վերժին Այլվագեան	13
Հայր Յակոբոս Բոսպրյաբեան	14
Վահրամ Շէրշեան	16
Սիրամոյշ Թումուլիեան	17
Քոյր Նունի Պալագաննան	19
Պողոս Հանիեան	20
Զարուհի Արշակունի	21
Նոյեմի Թումուլիեան	23
Արփիար Տէր Մարգարեան	24
Պողոս Շապոյեան	26
Նայեմի Սոմունիեան	28
Հերմին Անառեան	29
Հրամի Տ. Անդրէասեան	30
Վահրամ Պուրանեան	32
Զարուհի Ազատեան	33
Անուշ Զպուլիսեան	34
Բերբոնէ Սրուանմտեանց	35
Գեղամոյշ Յովակիմեան	36
Քոյր Արուսեակ Միլիքարեան	37
Առաջիկ Զիւմբիւրեան	38
Սարենիկ Մէրհամէքնեան	39
Արամսի Մունեան	40
Համբարձում Տառեան	41
Քոյր Շուշան Պետրոսեան	47

Պերնուիկ Դամիել	48
Գոհարիկ Ղազարստան	49
Գոհար Տիրատուրեան	50
Գևդանոյշ Թէրգեան	51
Երանուիկ Վարդերեսեան	52
Աշխէն Ճեզվէնեան	53
Նուարդ Շէրիք-նեան	54
Քոյր Զարմուհի Միհրապեան	55
Էլիզ Պիլեզիկնեան	56
Մառի Չրաբնան	57
Մարիամ Միհնասեան	58
Վարդուհի Նարնանեան	59
Գարսինէ Գարրիշեան	60
Աղաւնի Մարտիկնեան	61
Թագուհի Ծառուկեան	62
Արաւեակ Բարսեղեան	63
Հերմինէ Սիմֆէշեան	64
Մաքիլո Տամէսեան	65
Հնազանդ Համբարձումեան	66

— O —

37(56)
3-84

hq

Baskı: Ekim 1968
İ S T A N B U L
OYA MATBAASI Tel.: 22 72 33